

2013

ՍԻՐԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՈ.ՏԵ.Զ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԴԻՆԱՐԿԱՆ ՀԱՅ ՊՈ.ՏԵ.Զ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԽՈՐ ՀՐԱՄԱ

թ. ՏԱՐԻ 1934



ՏՊԱՐԱՆ ՄՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐԻՒԱՆԱԳԻՐ



ՍԻՐԱՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ը. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇՐՋԱՆ

1934-ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻՒ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅԱՐՀԻՆԳԱՐԻՒՐԱՄԻԱԿ
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՉԻՆՉԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

434—1934

Խնդրոյն բուն բանասիրական կողմը, այսինքն այն հարցը, զոր օրինակ, թէ ստուգիւնախ ասորելինէ՝ կատարուեցաւ Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը, և անոր վերասրբազրութիւնն էր միայն որ եղաւ յունարէնին վրայէն, ինչպէս կը կարծուի ընդհանրապէս, թէ երկու անգամին ալ յունարէն ընազիրն էր հայ թարգմանիչներուն առջև եղածը, ինչպէս աւելի հաւանական պիտի նկատուէր թերևս. դարձեալ, սա՞ միւս կէտը թէ ե՞րբ պէտք է դնել անոր սկզբնաւորման թուականը, և ո՞րքան ժամանակ յատկացնել անոր աւարտումին. այս երկու և իրենց հետ ապրնչութիւն ունեցող ուրիշ կէտեր կը թողունք ուրիշներու կամ ուրիշ առիթի. ու նկատելով որ այդ նշանաւոր և նուիրական աշխատութեան վերջաւորման թուականը կընայ եղած ըլլալ՝ ամենէն ուշ՝ 434ը միայն, իրեւ նախընթաց տարին երկու մեծ սուրբերուն, Սահակի և Մեսրոպի մահուան, և իրեւ երրորդ տարին Եփեսոսի ժողովի գումարման, որուն աւարտումին անմիջապէս ետքն էր որ անոնց աշակերտները դարձան Արևմուտքէն, իրենց հետ բերելով Մաքսիմո Բ. պատրիարքէն նուիրուած յունարէն Աստուածաշունչի ստոյդ օրինակը, որ պիտի ծառայէր հիմք կատարուելիք սրբազրութեան, կանդ կ'առնենք, Սրբոց թարգմանչաց մերձակայ տօնին առթիւ, այդ տարիին Ժերտ դարադարձին կամ հազարհինգարիւրամիակին առջեւ, ու կ'ուզենք զիտել սոսկ եղելութիւնը, իրեւ ազդակ ազդային և կրօնական շարժման և զարգացման՝ մեր մէջ (*) :

Այս մտածումն էր որ յանկարծ ճնշեց մեր զգացումներուն վրայ, երբ Le Temps լրագրի Անդամ. Եթ հեռազիրներուն ի զլուխ՝ կարգացինք հետևեալը, Պերլինէն արուած. «Աստուածաշունչ» Մարգին Լուտերի ձեռքով կատարուած թարգմանութեան չորսհարիւրամեակին առթիւ, Պ. Ռիւթ Ռայլիի պաշտամունքներու նախարարը՝ նկատի առնելով կարենուուրիւնը, զոր այդ իրողուրիւնը ունեցած է Գերմանիոյ մէջ կրօնական միտին համար և զերման լեզուի կազ-

(*) Այս կէտին անդրագարձաւ առաջին անդամ ամերիկանայ և Հայնակը Պատ. Խմբագրութիւնը, մեզի ծանօթ է նաև յիշեալ խմբագրութեան յոյժ բարենկատ իզմը՝ համահայական յոյելեանով մը հանդիսաւորելու պատմական այդ թուականը, ինչ որ չենք կարծեր թէ կարելի պիտի լինէր, հակառակ ամէնուս բաղանքին, ներկայ հանգամանքներու հետեւ անքազ:

մուրեան և սահմակի տուլ, հրամայած է որ Բարեկարգութիւնը տօնախմբուի դպրոց-ներու մէջ, բանախօսութեան հաւաքոյթներով»:

Աստուածաշունչին աղղեցութիւնը՝ ժողովուրդներու կրօնական և մտաւորական, սիսալ պիտի չըլլար մեկնաբանօրէն աւելցնել նաև, բարոյական եւ ազգային կեանքին վրայ: — Ա՛զ որ ալ լինի իրողութիւնը իր պատմական ստուգութեան մէջ դիտողը, քահանայ մը կամ քաղաքական զործիչ մը, կրօնուսոյց մը կամ պատմագէտ քննադատ մը, պիտի չկարենայ տարրեր եղբակացութեան մը առաջնորդուիլ իր հետազոտութիւններուն մէջէն. քան ինչ որ ի նկատի ունեցած է Ռայխի կրօնական նախարարը:

Սուրբ Գիրքը բարիք միայն աղբերացուցած է այն ժողովուրդներուն մէջ՝ ուր քարոզուած է. ու այդ բարիքը ա'յնքան աւելի շօշափելի արգիւնքներու մէջ է արդիւնազործուած, որքան աւելի այդ քարոզութեանց միջոցաւ հրատարակուած ճշմարտութեանց հիմ եղած վաւերազիրքը շուտով վերածուած է քարոզութեան լեզուին, թափանցելով անոր զրականութեան մէջ:

Իր պատմուի թէ բրիտանական բանակէն նուաճուած ափրիկեան տոհմի մը ցեղալեալը, որ Լոնտոն էր տարրուած, Վիկթորիա թագուհին ներկայացուած տանեն երբ բացարտութիւնը ունեցաւ հարցնելու թէ ի՞նչ էր իր կայսրութեան այս մեծապանծ զօրութեան զաղանիքը, դշտոն անոր մատնացոյց ըրաւ շքեղ կողքով կադմըւած Աստուածաշունչը, որ զրուած էր աչքին առջև, զովոնափ սեղանի մը վրայ:

Առանց որ և է ճիզի՝ երաշխաւորելու համար այս մանրագէպին պատմական ստուգութիւնը, կը բաւականանանք աներկեան վստահութեամբ ըսելով միայն թէ բացարձակալիքս ճշմարիս է անոր պատկերազարդած զաղափարը: Ընդհանուր աղղաց զրականութեանց պատմութիւնը զեղեցիկ կերպով կը հաստատէ զայն: Նոյն խակ այն աղղերուն համար, որոնք քրիստոնէութիւնը ընդունելէ շատ տուալ արդէն ունեցեր էին իրենց ոսկեղարերը, Աստուածաշունչի թարգմանութիւնը նոր շրջանի մը թուականը բացաւ մասնաւորապէս լեզուական և ընդհանրապէս մատենազրական տեսակէտով:

Ասոր հակառակը անկարելի պիտի ըլլար արդէն անտարակոյս, քանի որ Սուրբ Գիրքը, իր բազմաբովանդակ պարունակութեամբը, — ուր զրականութիւնը՝ իր ամէն սեռերովը, ու մարդկային ծանօթութիւնը՝ իր ձեերուն բոլոր այլազանութիւններովը, առաջին անգամ լինելով այնքան ներդաշնակօրէն կը համազրուէին իշխող վեհագոյն զաղափարի մը միութեան ներքեւ, — ամբողջ ընկերային կեանքը յեղաշրջող նոր միտք մը կը բերէր աշխարհի: միտք մը՝ որ չէր կը նար առանց աղղեցութեան մնալ մարդկային կեանքը զոյաւորով և կենցազը կերպաւորող բոլոր շարժառիթներուն և անոնց հետեանքներուն, ընկերութեանց կարգ ու կանոններուն, կառավարութեանց կերպուձեերուն և օրէնքներուն, ընտանեկան դրութիւններուն և վիճակներուն, ժաղարդական ընծայող բոլոր միջոցներուն՝ լեզուին, զրականութեան, արուեստին և մշակոյթի բոլոր պայմաններուն վրայ:

Գերման նախարարին յայտարարութեան մէջ ի՞նչ չափով որ ալ եղած լինի քաղաքական նկատումին բաժինը, որով՝ իր երկրին ներկայ դէպքերուն

զգացումը և իրենց հանդէս օրը օրին խմորուիլ սկսող ընդհանուր կացութեան մը մտածութիւնը անշուշտ փոքր ի շատէ պիտի զունաւորէին իր տեսութիւնը, անոր լայնազոյն բաժինը կը մնայ գարձեալ պատմութենէն վաւերացուած ճշշմարտութեան: Երկար դարերէ ի վեր քրիստոնէութիւնն ընդունած, և քաղաքական ու քաղաքակրթմական բոլոր մարզերուն վրայ ինքզինքը արդէն արժեցուցած այդ ժողովուրդը, զերման ցեղը, իր ազգային և ցեղական ինքնութիւնը լեզուով և զրականութեամբ և իմացական բարձր կեանքով սկսաւ յայտնաբերել այն օրէն մանաւանդ երբ ձեռք մը իրեն երկարեց իր լեզուով թարգմանուած Աստուածաշունչ մը, և ըստ անոր . «Առ և կարդա՛» :

Իրողութիւնը նոյնն է, համեմատութեան աւելի կամ նուազ բարձր աստիճաններով, բոլոր հին և նոր ազգերուն համար: — Հին կտակարանի յունարէն թարգմանութիւնը, «Եօթանասնից» կոչուած, որ մեր թուականէն երեք դար առաջ կատարուեցաւ Աղեքսանդրիոյ մէջ, հին ժամանակներու ամենէն յիշատակելի դէպքերէն մին է ըստ ինքեան: Երբեկ թուական, հին պատմութեան այն դարձակէան է ան, ուր Արևելքն ու Արևմուտքն իրարու կը խառնուին, մէկին ամենէն խոհուն և խորհրդապաշտ և միւսին ամենէն զգայուն և զեղապաշտ ներկայացուցիչներուն՝ երկու ցեղերու՝ միջոցաւ, այնքան երջանիկ դաշնաւորումով մը, աստուածային չունչի մը հալոցին մէջ իրարու հետ համաձուլելու համար չնորհքը և իմաստութիւնը, սէրը և բանը, ու աղեքսանդրեան վիլխովայութեան մտածումին մէջէն արտափայլած տեսիլքներով լուսաւորելու համար քրիտոնէութեան ճամբան: Ամէն ոք զիտէ թէ յոյն լեզուն ինչ անկշռելի հարըստութեամբ ճոխացաւ այդ ժամանակէն սկսեալ, և յետոյ, իրը չորս դար ետքն ալ, երբ Հինէն յետոյ նոր կտակարանն ալ թարգմանուելով հելլէներէնի, ամբողջացաւ «Եօթանասնից»ի միջոցաւ սկսուած զործը:

Յայտնի է նոյնպէս թէ Հռովմէական Եկեղեցին իր ինքնութեան առաջին դիմագիծն ունեցաւ Աստուածաշունչի լստիներէն թարգմանութեամբը՝ Գ. դարուն, երբ բոլորովին թօթափեց լուծը յունարէնին, որ մինչև այդ թուականը տիրական էր եղած Հռովմի ոչ միայն կրօնական այլ նաև քաղաքական ոլորտներուն մէջ: Բարեկարգութեան ու ինքնուրոյն կազմաւորութեան իդաք առաջին անդամ մակարդուեցաւ անդիմական հողին մէջ Ժ. դարու վերջերը, երբ Աւելի լիք անզղիերէնի թարգմանեց Ս. Գիրքը: Եւրոպական կաթոլիկ միւս ազգերու մէջ, ուր լատիներէն Աստուածաշունչը միշտ զործածուեցաւ ոչ միայն իրեն կրօնական սղաշտամունքի մատեան, այլ նաև իրեն ներշնչեալ թարգմանութիւն, բնականաբար իրեն թուական կազմող դէպք չի կրնար նկատուիլ Առորը Գիրքի թարգմանութիւնը իւրաքանչիւրին լեզուին մէջ. բայց անժխտելի իրողութիւն է թէ այդ ազգերէն իւրաքանչիւրին կրօնական կեանքն ու զրականութիւնը նոր ոյժ ու թոփչը առին Աստուածաշունչի իրենց լեզուին թարգմանութենէն վերջ մանաւանդ:

Նոյնը աւելի շեշտուած ստուգութեամբ կարելի է ըսել հին փոքր քրիստոնեայ ազգերուն համար. Ասորիները, Պաղպէացիները, հայն, իւրենց քաղաքականօրէն քանդուած ազգային կեանքը կրցան փրկել, առաջինները՝ Բ. դարուն խէլ և միւսները Գ. դարէն, Աստուածաշունչի թարգմանութիւննէն վերջ, և անոր միջոցաւ իրենց մէջ մարմին առած զրականութեան չնորհիւն միայն. ի հակառակէն, այդ կեանքը իր ամենէն նուաղիոս աստիճանամբն հասաւ միայն.

իրենց մէջ, ինչպէս ցարդ, երբ կորսնցուցին իրենց լեզուին թարգմանուած Աստուածաշունչին և զրականութեան հասկցողութիւնը, ենթարկուելով արաբերէնին ազգեցութեան: Իսկ Հայունականը, որոնք Դ. դարէն ունեցան իրենց Աստուածաշունչն ու զրականութիւնը, ու երբեք չկորսնցուցին զայն, կը պահեն ցարդ իրենց ինքնութիւնն ու անկախութիւնը, Ափրիկէի ամենէն խաւարակուռներքնաշխարհին մէջ: Աստուածաշունչի կենացործող գօրութիւնը աւելի ակներիօրէն ի յայտ կուգայ սակայն ալաւ ցեղին մէջ, որուն բոլոր ժողովուրդները քաղաքակրթական կեանք, զրականութիւն և ազգային ինքնութիւն ունեցան Թ. դարէն, երբ կիւրեղ և Մեթոսիոս այդ լեզուին թարգմանեցին Ս. Գիրքը:

Կը կրկնենք, Աստուածաշունչը, իրբեւ պատգամազիրք մատեանը այն կրօնքին, որուն ամենէն անսուտ բարացուցականը եղաւ ինքնութեան, ազտութեան և լոյսի սէրն ու զիտակցութիւնը արթնցնել անհատին և համայնքներուն մէջ միանդամայն, բոլոր այն ժողովուրդներուն մէջ, որոնք ընդունեցին քրիստոնէութիւնը, հոգեկան նոր կամ նորոգուած կեանքի և բարոյական ու իմացական յառաջգիմութեանց թուական մը բացաւ անոնց մէջ թարգմանուած օրն իսկ:

Թէ այդ ստուգիւ այդպէս եղաւ մասնաւորապէս մեզի համար, այսինքն Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը հայութեան համար ունեցաւ անհամեմատ կերպով բարձր կարևորութիւն մը՝ կրօնական մաքի, այսինքն բարոյական կեանքի, և հայերէն լեզուի կազմութեան տեսակէտով, իրբն բացարձակ և անժխտելի ճշմարտութիւն՝ վեր կը մնայ ամեն տարակոյսէ: — Եւ նախ, արժան է զիտել այստեղ թէ այդ ձեռնարկին կատարումը ծրագրող և կազմակերպող երկու անհաւասարելի հոգիներուն համար այդ էր եղած արդէն մեծագոյն խորհուրդը, որ, իրբն կէտազրուած նպատակ իր շուրջը բոլոր բարի ջանազրութիւնները, թէ ու թոյիչք տալով բոլոր սիրտերուն և անսպառ ողկութեամբ զօտեապնդելով կամքերն առհասարակ: Սուրբն Սահակ և Սուրբն Մեսրոպ, Ե. դարու հայկական վերածնութեան ներշնչեալ մեծ առաջնորդները, ի փորձոյ հաստատած և անվրէպ կշռադատութեամբ ընդունած էին թէ այդ կենդանի գօրութենէն գուրս ուրիշ միջոց մը չէր մնացած՝ վեր առնելու համար իր քաղաքական և ընկերային կեանքի զարիվայրին վրայ հակած ժողովուրդի մը բարոյականը: Այդ համոզումին եկեր էին անոնք երկուքն ալ, տեսնելով Աստուածաշունչի զրականութենէն յորդած առողջ կենսունակութիւնը՝ Աստուածոյ խօսքը իրենց լեզուին մէջէն լսող ժողովուրդներուն, Յունաց և Ասորւց մէջ, զորս ճանչեր էին այն ատեն: ու Մեսրոպ մասնաւորապէս խորագոյնս համոզուած էր այդ բանին, այն օրէնք երբ Գողթնեաց կողմերը կատարած իր քարոզութեանց միջոցին տեսնելով թէ հեթանոս բարքի ունակութիւններով դեռ այնքան տողորուն այդ լեռնականները օրքան կոյր էին մնացեր Աւետարանի լոյսին: Անոնց այդ վիճակին իր վրայ թողած տպաւորութենէն էր որ անիկա մղուած էր անմիջապէս գիմելու Սահակի, հայեցի ուրոյն զրականութեան մը մասին խորհելու և հայ այրուբէնքի կազմաւորման առաջին միջոցներուն վրայ խորհրդակցելու համար:

Ու, պէտք է ուշադիր լինել այս կէտին, անոնց միտումն էր ազգին հոգեսր կեանքը միայն. վասահ էին թէ անկէ իսկոյն պիտի յառաջ զար ազգային կեանքին վերակազմութեան արդիւնքը: Այս էր իրենց բուն նպատակը, որուն գերազանց միջոց կը նկատէին Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը.

իսկ այս վերջինին նախապայման՝ հայերէն զիրերը . եռամեծ սուրբը , Մեսրոպ , իր առաքինակրօն գործիչի և զիտուն մարդու իր անվերջ գեղերութիւներուն եւ հենինե վազքին մէջ դէպի ժամանակակից և առնմանակից զիտնական կերպոնները , հոչակաւոր մատենադարաններու առջև և համբաւուած բանահմուտներու մօտ կատարած իր հետազօտութեանց և ուսումնասիրութեանց միջոցին , ամենէն աւելի այդ բանն ունէր իրեն կէտ նպատակի : Ասո՞ր համար էր որ հայ ալփարեաքի երկնումի վերջին նուրիական բոպէին , իր սուրբ տեսիլքին մէջ , աստուածային աջ մըն էր որ ձիւնափայլ մաքուր տախտակի մը վրայ զծեց առաջին հայ տառերը :

Իսկ թէ ո՛րքան արդար էր այս տեսակէտով անոնց տածած յոյսը , փորձառութիւնը ցոյց տուաւ զայն ընդհուպ : Աստուածաշունչը մեծ անկիւնաքարը եղաւ հայկական զրականութեան : Անիկա իր պատմազրական , բարոյախօսական , բանաստեղծական , իմաստասիրական պարունակութեամբը , եղաւ յատակազիծը՝ որուն վրայ հայ միաբն ու սիրար բարձրացուցին ազգային մատենազրութեան շէնքը : Թազաւորաց և Մակարայեցւոց զիրքերը շուառվ խմորեցին մեր նախնեաց սրտին մէջ ազգային պատմութեան խղճն ու ճաշակը , տուն տալու համար Ազաթանգեղոսի՝ Բիւզանդացիի հատորներուն կամ անոնց նախազոյն հայաց ցումներուն , Մեսրոպի Կորիւնեան վարքադրութեան , Փարուցւոյ սքանչելի մատեանին , նոյն ատեն կերպաւորելով պատմական զիւցազներզութեան ձգտումը , որուն ծնունդը պիտի լինէին հետզնեաէ եղիչէ , Խորենացի , և նման ուրիշ զործեր կամ զրուածքներ : Առակաց զրքի և ժաղովազի ներշնչումովն էր որ մեր մէջ զիսաւորաբար կազմաւորուեցաւ բարոյազիտական սեռը , յառաջ բերելով Յաճախապատումի այնքան յատակիմաց զեղեցկութեամբ դասաւորուած տեսութիւնները , և Մանդակունիի խանդապառ ճառերը , որոնց մէջէն հայ բեմին ճարտարախօսական փայլատակումներն է որ կ'երեին ստէպ : Իմաստութեան զիրքին է անտարակոյս որ հայ մատենազրութիւնը կը պարտի նախ Անյաղթի և իրեն գալրոցակիցներուն փիլխառիայական վերացումները , որոնք յետոյ աւելի կամ նուազ զեղեցկութեամբ շարունակուեցան Սիւնեաց զալրոցին մէջ . և Սաղմոսի սզումներուն՝ մեր շարականները՝ իրենց հողեգմայլ շունչը , որ այնքան քաղցրութեամբ ոլորակեց մեր հաւատքին և յոյսին կենդանութիւնը հետազայ իրերայաջորդ դարերու շարունակութեան մէջէն : Աւետարանի լուսաւոր պայծառութիւնէն , առաքելական թուղթերու մեծասրանչ խորհրդածութիւններէն , մարդարեից տեսիլքներէն և Յայնութեան խորհրդաւոր տեսարաններէն է որ հայ սիրար ծծեց իր աղօթանուէր յոյզերուն ճարակը , Փամազրքի վեհանդորը մաղթանքներէն սկսեալ մինչև Նարեկացիի հրացայտ ճենճերումները և ճնորհալիի և յաջորդներուն հոգեպարար դաշնակութիւնները :

Ի՞նչպէս տակաւին չյիշել հայ քրիստոնեայ զրացի մեծ ազգերու զրականութիւնէն խկոյն մեր մէջ փոխադրուած և խկական հայացումով մերինին հետ տարրացուած՝ նոյնացուած այն զործերը , Ասկերերանի , Եփրեմի , Աերերիանոսի , Բարսղի , Աթանասի եւ այլոց զիրքերը , որոնք հայ Աստուածաշունչին փղուկեայ ոսկեզրուազ կողքերը կարծես եղան , անեղծ և անկորուսա պահելու համար ի մեզ հեղուած աստուածային իմաստներուն զանձը : Ի՞նչպէս անյիշատակ թողուլ տակաւին զրական նախկին դարերուն խկ մեր մէջ սկսուած վկայախօսական այն հատուկտոր զրուածքները , որոնք , հայախօսական ճառերու

հետ խառն , ապազայի Հարանց վարուց և մարտիրոսագրութեանց զետինը պատրաստեցին մեզ մօտ , միշտ Աստուածաշունչի աղքեցութեան տակ :

Այս ամէնը , հարկ է շեշտել՝ լրիւ ըմբռնելու համար Աստուածոյ խօսքին մեր մէջ ունեցած հրաշագործ դօրութիւնը , այդ ամէնը կատարուեցաւ ամենակարճ ժամանակի մէջ , ե . դարու սոկեղէն պարունակին մէջ : Աստուածաշունչ . այդ բառն իսկ , անուն՝ որով հայ միտքը ինք միայն բացառիկ և ինքնայտառուկ որակումով մը կոչած է Ա. Դիրքը , ամբովէ աղզին հոգիէն փրթած խոստովանութեան խօսք մըն է ինքնին , և կը նշանակէ թէ ո՛քան խոր և սրտազրաւեղած է անոր մասին հայութեան համարումը (*) : Բայնք թէ կարճ ժամանակի մը մէջ կատարուեցաւ այս ամէնը . կ'ուղենք ըսել թէ զարմանալի արագութեամբ է որ կատարուեցաւ մեր մէջ ժողովուրդի մը իբր ազդ ինքնակերտումը , աղզային զրականութեամբ և պատմութեամբ պայծառացած զիտակցութեամբ , լոկ Աստուածաշունչի թարգմանութենէն շարժած նախազարկով : « Ժողովուրդ , որ նստէր ի խաւարի , ետես զլոյս մեծ » : Այդ լոյսը , կամ զայն ջահաւորող աշտանակը եղաւ մեզի համար հայերէն Աստուածաշունչը . Անո՞ր կը պարտինք մեր աղզային զոյութիւնն ու կազմը , մեր եկեղեցին , մեր բարոյականը , մեր աղզային խղճմտանքը :

Բայց անոր , Աստուածաշունչին , կը պարտինք , նոյնակէս , մեր մայրենի լեզուին զրական տպաւորման , այսինքն վերջնական կազմութեան գործը : Հայերէնը , իբրև ժողովուրդի մը ուրոյն լեզուն , Հնդեւրոպական լեզուախումբի մեծ ընտանիքին մէջ անշուշտ կարեւոր չափով մը կանուխէն ստացած էր առանձնաւորեալ նկարագիր մը . իբրեւ քաղաքակրթական որոշ աստիճանի մը բարձրացած ցեղի մը բարբառը , պետական և զինուորական կարիքներու երկար ատեն ծառայած , և այդպէս անցած ըլլալով զարդացումի ակներև փուլերէ , անշուշտ վաղուց թօթափած էր լեռնական և կէս քաղաքակրթ ժողովուրդներու լեզուներուն անկանոն կազմն ու ձեզ : Ժողովրդական բանահիւսութեան այն քանի մը պատառիկներուն մէջ , զորս դիպուածը պահեր է մեր մինչեւ Փ. դարու և անդրագոյն ևս մատենազիրներէն ոմանց մէջ -- ի՞նչ որ ալ եղած լինի զանոնք վերաբարպող մատենազիրներուն կողմէ անոնց վրայ ի զործ դրսւած զրչի վերնպումին բաժինը՝ ինչպէս կ'ենթազրուի իրաւամբ -- կարելի չէ ուրանալ թէ լեզուական հինաւուրց զեղեցկութեան մը ցոլքը կայ , զոր անհնար է անտեսել : Այսպէս կամ այնպէս յառաջդիմած այդ լեզուն էր անտարակոյս , որ յետոյ մեր մէջ դիւրացուց քրիստոնէական քարոզութեան աշխատանքը մինչեւ Լուսաւորիչ , և անկէ վերջ մանաւանդ , մինչև Մեծն Ներսէսի օրերը , ինքն ալ իր կարգին օգտուելով քարոզչական այդ կիրարկութենէն . այնչափ որ մեր բուն հին թարգմանիչները ասորերէն կամ յունարեն բնազրին միայն նայելով կրնային հայերէնի վերածել , պաշտամունքի միջոցին , Սուլը Գրքի ընթերցուածները և ժամակարգութեան աղօթքները :

(*) Ցիշողութիւնն կը նորոգէ յանկարձ այն տպաւորութիւնը՝ զոր այս աեսակէտով ունեցած եմ Աստուածական պաշտօնավարութեան միջոցին , կարդալով զեղի մը եկեղեցին զրչագիր միջնադարեան Աստուածաշունչի մը յիշատակարանը : Կը պատմուէր հոն թէ չորս եղրայրներ պիտի բաժնէրն իրենց վիճակուած հայրենական տան մը ժառանգութիւնը : Տունը երեք աչք միայն ունէր , այսինքն երեք մասի միայն կրնար բաժնուիլ . բայց հայրը թռազած էր Աստուածաշունչ մըն ալ : Տունին երեք աչքերուն վրայ յարազրաբար՝ չորրորդ բաժին հաւանեցան ընդունիլ շորոն ալ , Աստուածաշունչ մատեանը . և , ո՛վ համբուրելի սրբութիւն հոգւոյ : Ժառանգորդներէն ամենէն եղանիկը համարեց ինքնինքը նաև որուն ելաւ Ս. Գրքին բախտը :

Ինչ որ ալ եղած լինի սակայն այս ամենը, բացորոշ է թէ հայ զիրերու զիւտէն և Աստուածաշունչի հայացումէն ետքն է որ հայերէնը տիրացաւ իր ինքնութեան։ Դիրն ու զիրքն է որ լեզուին կուտան օրէնքի և կանոնաւորութեան հաստատախալ կաղապարումը։ Առաջինը պատկերի պայմանադրականութեան մէջ կը բռնէ հնչիւններուն փախուսիկ անցաւորութիւնը, իսկ երկրորդը՝ զաղափարներու դասաւորեալ շարակարգութեամը նկարէն զեղեցկաւթիւն մը կը հաղցընէ մտածումի և զգացումներու կենդանութեան։ Ար և է լեզու, որպէսզի՝ ազատելով անզիր դպրութեան արկածաւորումներէն՝ կարենայ խարիսխը՝ դառնալ զինքը խօսով ժողովուրդին հոգեկան կեանքը հայելացնող զրականութեան, պէտք է որ զրաւորական լինի, այսինքն ունենայ իր զիրքը և այդ զիրով սկսեալուած իր զրականութիւնը։ Հայ լեզուն բախտաւորուեցաւ այդ տեսակէտով մեր պատմութեան ամենէն անմոռանայի այն պահուն, Ե. գարուն, երբ ունեցաւ իր զիրերը, և այդ զիրերով իրականացած առաջին զիրքը, հայերէն Ս. Գիրքը։ Այս վերջինը, զիրքերուն զերազանցազոյնը, Աստուածաշունչը, իր կազմութեան վերջնական ձևին յանդեցուց հայ լեզուն։ Աւ այդովէս միայն կընար լինել արդարեւ։ Յովհաննէս Տէրոյենց, մեր ամենէն բազմահմուտ և բազմալեզուեան զըլուխներէն մին, ըսած է իրաւամը։ «որպէսզի մէկը կարենայ կատարելապէս սովորած ըլլալ լեզու մը, պէտք է որ ամբողջովին և ուշիւ կարդայ և հասկնայ այդ լեզուով Աստուածաշունչը»։ Այո՛, վամսզի այն զիրքն է ան, որուն մէջ սքանչելի զեղեցկութեամբ և կենդանի պարզութեամբ ներկայացուած են մարդկային հողին և կեանքը, իրենց ամենէն խոր, ուժեղ և ճշմարիտ արտայայտութեամը։

Հայերէնը անոր մէջ առաջին անզամ երփնազեղեց իր մտածումին երանդները, անոր մէջ զրդացուց առաջին անզամ իր մաքուր զգացումներուն չերմութիւնը, ու չափեց հոգեկան կեանքին խորութիւնները։ Հայկական սստանիկ լեզուն հոն հաւաքեց լրութիւնը իր զանձարանին, արարատեան սսկի բարբառին և տարօնեան և ուրիշ զիխաւոր զաւառաբառներուն ընտրողական համադրութեան մէջ բիւրեղացնելով ազգային մտածումին բնիկ զիծերը, և մերինին մէջ բերելով և հիւսելով աւելի բարձր ու զարգացած ազգերու մտածողութիւններէն փոխանցարար իրարու հաղորդուած կամ ուղղակի քաղաքած զեղեցկութիւններ։

Կարելի է անվարան ըսել թէ Աստուածաշունչն է բռն հայերէնին, սսկեղարեան հրաշալի լեզուին խսկական բառարանը, հայ լեզուին քերականութիւնը իր ականակիտ ազբիւրն ունի Աստուածաշունչին մէջ միայն։ Ա՛վ որ կ'ուզէ տիրապէս ունենալ հայ լեզուին ուսումն ու զիտութիւնը, պէտք է լըրջօրէն ճանչնայ հայ Աստուածաշունչը։ Ա՛ն է որ կը ճառաղայթէ մեր ամբողջ հին զրականութեան վրայ։ Խոստովանինք սիրով և համոզումով թէ ա՛ն էր որ բարոյապէս վերակազմեց կործանումի մօտեցած մեր նիւթական կեանքը, և շենց և աւելի ամուր հիմերու վրայ կանգնեց զմեղ իրքե ազգ և եկեղեցի։

Բախտէն ու ժամանակէն զարնուած, քայլքայումի և խորտակումի տարուրերումներուն մէջ շուարած մեր ներկայ վիճակին մէջ, ո՛քան սրտապնդիչ սիրակ լինէր կանդ առնել հազարհինդարիւրամեայ յորելեանի ներկայ թուականին առջև, և նայիլ ճշմարիտ ազգաշինութեան այն հին բարի օրերու լոյսին...

ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒԽԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
ԸՍ ՀԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒՆ

Ա. ԳԼՈՒԽ

ԱՍՏՈՒՇՈՅ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԸ

Իր մեսիական գործունէութեան ըսկիդրէն, Յիսուս սերտիւ կոպուեցաւ Հին Կտակարանին։ Իր քարոզութեան առաջին նիւթը նոյն էր Յովհաննէս Մկրտչի նիւթին հետ։ Ալպաշխարհեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մաթ. Գ. 2, Դ. 17, Մբկ. Ա. 15). արդ, միայն այս մէկ անգամը չէ որ թագաւորութիւնը կը յիշտակուի Փրկչին ուսուցումին մէջ։ Ընդհակառակն անոր ամենէն էական կետերէն մին է ան։ առանցքը՝ որուն չուրջ կը դառնայ ամբողջ վարդապետութիւնը։ Ի՞նչ է ուրիմն այս թագաւորութիւնը՝ զոր Քրիստոս եկած է հիմնել աշխարհի մէջ, և որուն սկսիլը կը յայտարարէ այնքան հանդիսաւորութեամբ։

Համատեսականները երկու մերձաւոր բացատրութիւններ ունին անոր համար։ «Երկնից արքայութիւն»ը յատուկ է Մատթէոսի բնագրին, մինչ «Աստուծոյ արքայութիւն»ը կը գտնուի միւս Աւետարաններուն, ինչպէս նաև նոր Կտակարանին մէջ ամէն տեղ։ Այս երկու ասութեանց ընդհանուր համանշութիւնէն պէտք չէ հետեցնել սակայն թէ երկուքին մէջ չկայ իմաստի նուրբ տարբերութիւն մ'իսկ։ Աստուծոյ թագաւորութեան խօսքը ուշացըրութիւն կը հրաւիրէ աւելի թագաւորին անձին վրայ, իսկ երկնից արքայութիւնը՝ աւելի այն ոլորտին վրայ, ուր անիկա իր թագաւորութիւնը կը զործադրէ։ աստուծածային գործարանաւորութիւն մըն է ան, որ երկինքէն կ'առնէ իր սկիզբը եւ հոն կը գտնէ իր վերջը։ Թագաւորութիւն մը, որ իր ծագումովը, ինչպէս եւ նպատակով՝ որուն կը ձգտի, սուզուած է ան-

տեսանելի աշխարհին մէջ, թագաւորութիւն մը՝ որուն երկնաւոր զոյութիւնը վայրկենական մէկ զիմայեզրութիւն է լոկ այն զարգացումին, զոր կատարել վերապահուած է իրեն։ Եւ սակայն, այս բացատրութիւնները՝ երկուքն ալ, շատ ծանօթ էին սարրիներուն, որոնք Մեսիան Եհովային անպատճառ ստորագասելով հանգերձ, շատ կը սիրէին պանծացնել երկինքէն եկած այս թագաւորին զերազանցութիւնը բոլոր երկրաւոր վեհապետներուն վրայ։ Ասոր համար է որ երկնից թագաւորութիւն կոչումը, զոր զիւրապիտի չկարենային հաւակնալ հեթանոսները, զրեթէ անյայտ է եղած Յիսուսի աշակերտներուն քարոզութեան մէջէն, եւ պահուած է մի միայն աստուծածպետական աւետարանի բնագրին մէջ։

Յայտնի է թէ Խրայէլի պատմութեան հին ժամանակներէն ի վեր, այս մասնաւոր ձեռք ներկայացուած էր փրկութիւնը։ Ընարեալ ժողովուրդը նկատուած էր ռքահանայից թագաւորութիւն» մը (Ելք. Ժթ. 6), Յաւիտինականին վեհազոյն պաշտպանութեան ներքե։ Եւ սակայն, սրվեհետեւ իրականին մէջ, այս խոէալը երազային վիճակէ բնաւ զուրս չելաւ, — քանի որ անոր վսեմ ծրագիրը չկրցու բնաւ տեղ ունենալ ներկային մէջ, — անիկա հետզետէ անցաւ սահեցաւ զէպի ապագան, ջերմօրէն առարկայ զառնալով մարդարէական յոյսերու։ Հետեւարար, երբ Յովհ. Մկրտիչ երեցաւ այդ որտաթունզ խօսքը ըրթանցը վրայ։ «Ալպաշխարհեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից», այդ պատգամը անձանօթ բան մը չունէր իր մէջ։ ու Յիսուս կրնար աւելորդ նկատել անոր մասին բացատրութիւն ատլ ժողովուրդին։ Պարտաւոր չէր նոյն իսկ զայն անմիջական յարաբերութեան մէջ զնելու Մեսիային անձին հետ, — ինչ որ արգէն կը զդուշանայ ընելէ իր զործունէութեան սկիզբները — որովհետեւ Հրեաները յաւճախ այնպէս ըմբռնած էին թէ այդ փառաւոր թագաւորութիւնը պիտի իրականանար աստուծածային զօրութեան միջամտութեամբը միայն։ Վերջապէս, թէ եւ պակաս չէին անսոն մէջ նախապաշտառումներ, որոնց զէմ հարկ էր մաքատիլ, բայց Յիսուս կ'ուզէ միշտ ամէն բանի մէջ զոր-

ծաղրել երրայտական պատուիրանները, ուստի և կը բաւականանայ յառաջ տանեալով անցեալին մէջ արդէն գծուած ուղղութիւնները միայն: Եթէ Յիսուս ուզէր իսկ Հրէից մէջ այնքան ծանօթ եղած թագաւորութեան այդ գաղափարը ընդլայնել անոնց առջեւ, պէտք պիտի չըլլար երբեք մանրամասնօրէն յայտնելու նորակազմ այդ ընկերութեան պետին հանգամանքները: Այդ ինքնակալ վեհապետը՝ «Արքահամեռ, Իսահակայ և Յակովու Աստուածն» է, մարգարէներու Ենովան: որ Խօրայէլի պատմութեան մէջ յայտնուած էր այնքան հրաշտօր զօրձերով: Կենդանի էակ եւ աղրիւր կեանքի, ինք միայն արժանի է ընդունելու ամէն մնծարանք. վառարան սրբութեան եւ պահապան աշխարհի մէջ բարոյական կարգին, արդարութիւն կը հատուցանէ անոնց որ իրեն կ'աղաղակին իրենց նեղութիւններուն մէջ (Ղուկ. ԺԲ. 7):

Սայդէ թէ այս բոլորին մէջ երրայտական կրօնքի մակարդակէն վեր բան մը չկայ, և սակայն, թէև Յիսուս Հին Կտուկարանի բառերով է որ կը խօսի, բայց նոր լոյսի մը տակ է որ կը ներկայացնէ գաղափարը, երբ իր օգտագործած սկըզբունքները ճախացնելու համար անծանօթէն մնկնելով՝ կը համնի զերաղոյն յայտնութեան մը աստիճանին: Յաճախ ակնարկած է հակապատկերին՝ որ կայ Աստուծոյ մասին Հին և նոր Կտուկարաններու պարզած ըմբռնումներուն մէջ, ըսկելով թէ մինչ Օրէնքին Աստուածը սրբութիւն է, Աւետարանի Աստուծոյն փառքն է սէրը: Ասիկա ըսկէ չէ սակայն թէ Հին կը տակարանը Ենովայի վրայ չի ճանչնար յաւերժական գութի եւ կարեկցութեան զգացումներ, զօրս այնքան չքեզ լիզուով կը հոչակէ ընդհակառակը (Սլմ. ՃՓ. 8-13 և յլն). բայց այդ նկատողութեան մէջ ճշմարիս կէտը այն է թէ, աստուածային սրբութիւնը, մեղաւորին համար իր ահարկու հանգամանքովը առաջին աստիճանի վրայ է օրինական ուխտի տնտեսութեան մէջ: Արդ, մինչդեռ Ախնայի Աստուածը, հզօր եւ նախանձու, շրջապատուած է սարսափէն տժգունեցնող զօրութեան մը սարուածքովը (Ելք. ԺԹ. 10-13, ի. 18, 19 և յլն) Աւետարանի Աստուածը Հայր կը կոչուի Յիսուսէ (Մտթ. Զ. 9),

որ բաւական է ցուցնելու համար երկու կրօններու տարրերութիւնը:

Տարակոյս չկայ թէ այս կոչումն ուղըլորպին նոր չէ, քանի որ Հին Կտուկարանին մէջ շատ տեղ Խօրայէլ «Արդի Եհովայի» կը կոչուի. (Ելք. Դ. 22, Բ. օր. ՃՓ. 1, 2, Երմ. ԼԱ. 20), որմէ կը հասկուի թէ Յաւիտենականը Հայր է ամէն անոնց, որոնք կը ճանչնան զինքը եւ կը դիմեն իրեն (Ես. ԿԳ. 16, ԿԳ. 7): Պէտք է սակայն դիտել թէ ժողովուրդը կամ զոնէ հաւատացեալ Խօրայէլն է որ միահաղոյն կ'ընդունի այդ տիտղոսը. Մովսիսականութեան կրօնական ըմբռնուումին համեմատ, երկրպագողը Աստուծոյ կրնարմատեալ զետական արարողութեանց միջոցաւ միայն. վասնդի ծիսական օրէնքը կ'արգիլէր ուղղակի յարաբերութիւնը՝ Եհովոյի եւ աստուածպետութեան մէկ անդամին միջէն:

Որքան տարրեր կերպով կը փայլի Աւետարանի սկզբունքը իր վսիմ պարզութեան մէջ: Աստուածային հայրութիւնը այնքան յստակօրէն պարզուած է եւ ամենուն մտաշելի ընծայուած, որ ընտանիկան քաղցր կապերը կ'ըլլան պատկեր Աստուծոյ և մարգուն միջն եղած յարաբերութեանց: Աստուած կը յայտնուի իրբեւ Հայր մարդոց, նոյն իսկ անոնց, որոնք զայն կը մոռնան իրենց ըմբռու եւ հպարտ կեանքի մոլորանքին մէջ: ԱՇ ապաքէն իր արեն ու անձրելը հաւասարապէս ամենուն կուտայ անիկա (Մտթ. Բ. 45): Եթէ ուրիմն այդպէս է երկինքի Աստուծոյն տիեզերական բարութիւնը, որչոփ եւս աւելի անոր թագաւորութեան անդամները, այսինքն անոնք որ կը ճանչնան զայն ու կը պատասխանեն իր կոչին, պէտք է նային անոր իրեւ իրենց Հօրը: Անոր ամբողջ ուղածն այն է որ յիշեն զինքը, իր մեծ զօրութիւնը, իր անսպառ ողբռութիւնը, խոնարհութեամբ և յարտառեամբ մօտենան իրեն (Ղուկ. ԺԲ. 1-14), բայց նաև որդիական վատահութեամբ, առանց արարողական շատախօսութիւններ ընելու իրեն (Մտթ. Զ. 7), այլ խելամտութիւնը այն զգացումներուն որոնք բացարուած և խտացուած են Յիսուսի իր աշակերտներուն ուսուցած տիպար աղօթքին մէջ (Մտթ. Զ. 9-13), չահազըր-

գոռուելով՝ նախ Աստուծոյ դատավը և աշխարհի մէջ անոր թագաւորութեան յառաջդիմութեամբը, եւ յետոյ վատահօրէն խնդրելով իր չնորհաց օժանդակութիւնը ֆիզիգական կեանքի եւ յաւիտենական փրկութեան համար։ Վասնդի, պէտք չէ մոռնալ, Հայր կոչումը, որուն մէջ կ'ամփոփուի Յիսուսի աստուածաբանութիւնը, սոսկ հանճարեղօրէն ընտրուած չեղուի պատկիր մը չէ, ինչպէս կը թուրին ենթադրել անհաւատութեան անդամալուծուած այնքան քրիստոնեաներ, որոնք, ամբարտաւանօրէն կը մերձեն իրեւ լուրջ ընդունիլ այդ խոստումը, կ'ապրին օրգէսթէ միայնակ ապրելով տիեզերքին մէջ։ Յիսուս, ինքը, բոլորովին ուրիշ գաղափար մըն է որ կազմած է անոր մասին՝ զոր Հայր կոչել կը սորվեցնէ մեզի։ Երկրաւոր ընկերութեան մէջ հայրը սիրով կը ստանձնէ իր զաւակներուն հոգը. զաննք կը սնուցանէ, զեխս և բնակարան կուտայ անոնց, զաննք կը պահպանէ. եւ կը խրատէ. այսպէս է ուրիմն իր թագաւորութեան բոլոր անդամներուն վերաբերմամբ երկնքի Աստուծոյն գործունեցութիւնը։ Իր ընդարձակ ընտանիքին մէջ, ոչ մէկ անդամ չէ զրկուած ոչ մէկ բարիքէ. քանի որ հրաւիրելով ըզմել հանապազորդ» հացը խնդրել իրմէ, այսինքն ինչ որ պէտք է մեզի իրեւ ոզեպահնկ սնունդ, նուվին իսկ խոստացած կ'ըլլայ տալ մեզի մեր կարեաց համեմատ (Մտթ. Զ. 11, 32)։ Այնքան գործվալից է իր սէրը՝ զինքը փնտուղներուն հանդէպ, որ Աւետարանի արտայայտիչ բացաւրութեան համեմատ, «մեր զլսուն բոլոր մազերն անդամ համբուած են» (Մտթ. Ժ. 30, Պուկ. ԺԲ. 7). Աստուծոյ օրգին ուրիմն իր անձէն ի՛ բաց կը վանէ մտահոգութիւնները, որոնք կը հրւծեն զինքը, և տիրութեան քօղ կը ձգեն իր կեանքին վրայ։ (Մտթ. Զ. 25-34). «Մի՛ այսուեւեւ հոգայցէք վասն վաղուի, զի վաղիւն վասն իւր հոգասցի, շատ է աւուրն չար իւր» (Մտթ. Զ. 34)։

Եւ այդ կարեկից Հայրը ոչ միայն կը հոգայ մեր երկրաւոր պէտքերը, այլ նաև ի նկատի ունի մեր յաւիտենական փրկութիւնը. վասնզի, ինչպէս ըստ է Յիսուս, «Զի՞նչ օգտիցի մարդ, եթէ զաշխարհս

ամենայն շահնեցի և զանձն իւր տուժեսցի. կամ զի՞նչ տացէ մարդ փրկանս ընդ անձին իւրոյ (Մտթ. Ժ. 26). Այսպէս է ահա այն որբարը որուն մէջ այնքան ճոխ կերպով երեան կուզայ առատածենութիւնը մեր ծամարիտ երջանկութեան միայն ցանկացող Աստուծոյն. անոնց որ կ'ուզեն՝ անիկա կը բաշխէ իր «բարիքաները» (Մտթ. է. 11), եւ այն Սուրբ Հոգին մահաւանդ որ հոգիին համար այն է ինչ որ են սնուցիչ կերակուրները մարմինին պահպանումին համար (Ղուկ. ԺԱ. 11-13)։ Ի՞նչ ապահովութիւն՝ այդքան միծ և գործվախնամ պաշտպան մը ունենալ, որուն զին և գթած նկարագիրը կը հաստատուի արդէն այն խօսքով՝ զոր Տէրը սովորեցուց իր աշակերտներուն։ «Հայր մեր որ յերկինս ես» (Մտթ. Զ. 9)։ Անիկա երկնից մէջ է. այսինքն անհուն է իր գորութիւնը. ինքն է որ կը թաւալեցնէ աստղերը իրենց ծիրերուն մէջ. ինքն է որ իր ձեռքին մէջ կը բռնէ երկիրը և մարդոց ճակատագիրները. ամբողջ տիեզերքը իր կարողութեամբը պարուրուած է. եւ սակայն այս արարիչ և վիճակոյն Աստուծածը մեր Հայրն է, որ կ'ուզէ մեզի հետ մտերիմ յարաբերութեան մէջ մտնել, քանի որ կը զիջանի խառնուիլ մեր ամենօրեայ աշխատանքներուն, մեր վիշտերուն և ուրախութիւններուն և մըտահոգութիւններուն, քանի որ մեր ծառայութեան մէջ կը զնէ իր զանձերուն զեղուն լիութիւնը։ Եթէ, բասին բռն իւմաստովը, իր զաւակներուն Հայրն է ան, որ կը հրաւիրէ զմեզ մօտենալ իր փառաց գահին, իր «յերկինս» թագաւորելու իրողութիւնն իսկ կը ցուցնէ թէ ամբողջ աշխարհը զործիք մըն է միայն՝ զոր ինքը կը զործուծէ՝ զինքը սիրողներուն բարեւոյն համոր լոկ։ Աւետարանի բոլոր առատութիւնները եւ օրհնութիւնները միթէ եղական ներութիւնները մը այս տարօրինակ եւ փառաւոր հակադրութեան մէջ չէ որ կ'ամփոփուին։

(Շարունակակի)

Ժ. Պ.

ՀՐԵԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ Ի ՀՆՈՒՄՆ ԵՒ ԱՅՍՈՐ

Ա. ՄԱԴՐԱՏՄԱՆ.

Նախ և առաջ ըսենք՝ թէ հակառակ կարգ մը երեւյթներու՝ տաքար կամ սեբար բառը ո՞չ ստուգարանօրէն և ոչ պատմականօրէն ու եւ հանդիտութիւն չունի սեբա (= եօթն) բառին հետո։ Շաբաթ կը նշանակէ հանգիս։

Բարեկենի մէջ է որ կը հանդիպինք շաբաթի ասածին հետքերուն։ Հան հօթնի վրայ մէկ օր նուիրուած էր քանի մը շաստուածներու, որոնք հաճ կը նկատուէին այդ օրուան։ Եւ այդ օրը ձախորդ կը համարուէր կարգ մը զործերու համար։ Թաղաւորը պէտք չէր որ առծուխի վրայ եփուած միս ուտէր և ոչ մոխիրի վրայ եփուած հաց։ անիկա պէտք չէր որ փոխէր իր զգեստները եւ փայլուն պատմուճան առնէր իր վրայ, ոչ կառք նստէր և ոչ իշխանաբար խօսէր այլոց հետ։ Այդ օր մոզգը պէտք չէր որ ունէ պատգամ արձակէր մէհեանէն, բժիշկը ձեռք երկարէր հիւանդին, ու կարելի չէր որ այդ օրը մէկը անէծք մը կրէր իր վրայ» (Սեպագիր արձանագրութիւնք)։

Նահապետներու պատմութիւնը, Աստուածաշունչին մէջ, ու է տեղեկութիւն չ'աւանդեր, թէ երրայցինք ի՞նչպէս կը պահէին շաբաթը։ Յամենայն գէպս տարակոյս չկայ։ թէ շաբաթի պահանութիւնը, որ զոյութիւն ունէր արդէն նահապետներու անապտախին մէջ բնակութեան առաջին օրերէն, Քազզէցուց երկրէն բերած էին անոնք։ Կարելի չէ կարծել թէ շաբաթի օրէնքը եզրապացիներէն առնուած ըլլայ, վասնդի անոնք երեք տասնեակներու կը բաժնէին ամիսը։

Շաբաթի հաւանական ծագումը որքան որ Քազզէցացիներէն ըլլալ կարծուի՝ բայց երրայտական շաբաթը զիմովին կը տարբերի քաղցէական սաբբատուէն, զի երրայցինք կը պահէն այդ օրը ոչ թէ ի պատիւ այս կամ այն աստուածութեան, այլ միայն ի պատիւ եհովային։ Ճիշդ է որ հրամա-

յուած է այդ օրը հրամարիլ որոշ աշխատանքներէ, և սակայն այդ հրամանը ընդհանուրին կը վերաբերի և ոչ թէ մարդոց այս կամ այն գասակարգին, և հրէական շաբաթը չունի երբեք ձախորդ օրուան մը նկարագիրը, այլ ընդհակառակը։

Մովսէս Ծննդոց Գիրգին մէջ արարագործութեան հետ կապեց շաբաթը։ Ինց օր աշխատեցաւ Աստուած և եօթներորդ օրը հանգստացաւ։ Այս պատճառաւ երբայցոց համար ալ սուրբ և աշխատութիւններէ գաղաքարի օր մը հղաւ շաբաթը։

Մինայի վրայ Աստուած շաբաթի հին սովորութիւնը վերահստատեց՝ ըսելով աթլէց հանգիստի (շաբաթի) օրը՝ սուրբ պահէնը համար զայն» (Ելք Ի. 8)։ Եհովային վերապահուած օր մըն է անիկա, ուստի բնաւ պէտք չէ այդ օրը աշխատիւ։ այլ միայն Աստուածոյ նորիրել (Ելք Ի. 9, 11)։ Շաբաթը մշտնջնական նշանակ մը պիտի ըլլայ Աստուածոյ ու իր ժողովուրդին միջեւ, այսինքն՝ յաւիտնական ու խոր Աստուածոյ ժողովուրդին (Ելք Ա. 17, եղեկ. ի. 12)։ Ան պիտի յիշէ միշտ՝ թէ եհովան է որ կը սրբէ իր ժողովուրդը, զատկելով բոլոր միւս ազգերէն ու իր ծառայութեան մէջ առնելով զայն։

Բ. ՇԱԲԱԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆԻ:

1. Հանգիս։ — Շաբաթ օրը կը դադրէին սովորական աշխատանքները, նաև անօնք՝ որ հակառակ էին օրուան սրբութեան — հերկել, հնձել, կրակ վտանել ու հետեւապէս՝ կերպուր եփել, բնու կրել, առուծախ ընել և քիչ մը երկար պառյաներ կատարել։ Անսաստողները կամ շաբաթը պղծողները մահուամբ կը պատըժուէին ու կորուստի կը մատնուէին ժողովուրդին մէջէն (Ելք Ա. 14)։

2. Աղջակէցիներ ու աղօրքի ժողովներ։ — Աղջակէցի համար երկու անարատ տարհաւոր գառնուէներ և իւղով շաղուած երկուաշին կ'ընծայէին Տաճարին (Թիւք Ի. 9-10)։ Ապա ժողովրդական հաւաքոյթ մը տեղի կ'ունենար, ուր աղօթքներ և Օրէնքէն ընթերցումներ կ'ըլլային։ Մակարայեցուց ժամանակ, երբ արգէն զոյութիւն ունէին ժողովրդանոցները, կը տեսնենք որ Հրեաները՝ շաբաթը տօնելու համար՝ զաղա-

հասկես մերձակայք այրերը կը հաւաքուէին (Բ. Մակ. Զ. 11): Յուղիթի զիրքէն ալ կը սորվինք՝ թէ այդ օրը արգիլուած էր ծռմապահութիւնը ընկը (Յուղիթ Է. 6):

3. Հաւատարմութիւն օրէնքին. — Մորդարէները ուրեք ուրեք կը գանգատին շաբաթի օրէնքի եղծումին դէմ: Նենախա, Բարելոնի գերութենէ դարձին, անողոք զիրք մը բռնեց՝ արգիլեռու համար այդ եղծումները, ու շատ անդամ շաբաթ օրերը փակիկ տուաւ երտսաղէմի զուռները, որպէսպի տիւրացի վաճառականներ չկարենային ներս մտնել ու իրենց ապրանքները վաճառի մէջ:

Շատ Խորայիշացիներ պղծեցին շաբաթը՝ երբ Սիւրիոյ թագաւորը Անտիոքոս Եպիփան արգիլեց անոր պահպանութիւնը (Ա. Մակ. Ա. 45, 48, և Բ. Մակ. Զ. 6): Բայց ժողովուրդի ազգայնական հասուածը, զիխաւորութեամբ մոկարեան կոմասմոննեան իշխաններուն, գերազոյն դիւցազնութեամբ պահեց շաբաթի օրէնքը: Անապատը ապաստանուծ Հրեաներ շաբաթ օր մը երբ յարձակում կրեցին Տիւրացիներէ նախամինծար համորեցան ջարդուիլ քան թէ պատերազմիլ: Եւ ուրիշ Հրեաներ, որոնք շաբաթ օր մը աղօթելու համար այրերու մէջ հաւաքուած էին, հակառակ Մատաթիւայի արձակած վճիռին՝ թէ շաբաթի օրէնքը չ'արգիլեր ինքնապաշանութիւնը (Ա. Մակ. Բ. 32-41), յօժարակամ յանձն առին կենդանուոյն այրուիլ քան թէ պղծել շաբաթը (Բ. Մակ. Զ. 11): Այս պատճառաւ թշնամիները շաբաթ օրերը կ'ընտրէին յարձակելու համար հըրէական բանակին վրայ (Բ. Մակ. Ե. 25, ժԵ. 1):

Գ. ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐՈՒ ԴՐԱՅ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ.

Փարիսեցիներու ձեւապաշտութիւնը աղդեց Օրէնքին վրայ ու անոնց վարդապետները ծիծագելի ու ճղճիմ մանրամասնութեանց տարին անոր մեկնութիւնը: Արգիլուած էր հիւսել կամ քակել երկու թել, ընել երկու հանգոյց, որսալ մէկ անասուն, զրել երկու համակ, քաղել երկու հասկ կամ մէկ ծաղիկ կամ մէկ պտուղ: Արտօնուած

էր, սակայն, հանգուցել կօշիկներու առասանները ու զրել այնպիսի բաներու վրայ, զոր օր, աւազի կամ փոշիի վրայ, որոնք կ'անհետացնէին զրութիւնը:

Ճշգութեամբ օրոշուած էր այն հեռաւորութիւնը՝ մինչև ուր կարելի էր երթալ շաբաթ օրը: «Նարաթի ճանապարհին» (Գործ Ա. 12) երկարութիւնն էր երկու հազար կանգուն կամ մօտաւորապէս մէկ մզոն: Այս հեռաւորութիւնը քաղաքէն արտաքոյ տեղերու համար էր, իսկ քաղաքին մէջ կտրուած ճամբան հաշիւի չէր առնուեր:

Օրէնքը կ'արտօնէր շաբաթ օրերը սահմանեալ զոհերու լնձայարերութիւնը, սովորական ծէսերու համաձայն Զատիկի տօնակատարութիւնը և թլիփատութեան արարողութիւնը, շաբաթ օրուան վրայ առաջնութիւն տալով միշտ թլիփատութեան և մանաւանդ Զատիկին, որ կը տօնուէր իր օրոշեալ օրը: Արտօնուած էր նոյնպէս աշխատիլ՝ հեռացնելու համար մահուան վըտանդը, ազատելու համար փլատակներու ներքե մնացած ողջ մէկը (եթէ մնաած ըլլար՝ պէտք էր որ իր տեղը մնար մինչև անցներ շաբաթը) ու խնամելու համար ծանր հիւսնդ մը: Բայց արգիլուած էր կոտրած սոկոր մը տեղը զնել: Բահանայ մը Տաճարին մէջ ծառայած ատեն երբ վիրաւորուէր իր մատը՝ կընար վերքը կապել, բայց կնիւնի շիւղով մը միայն: Հորի մը կամ ջրամբարի մը մէջ ինկած անասուն մը կընար չոււաններով զուրս հանուիլ, բայց այն պարագային միայն՝ երբ մահուան վտանդ սպառնար անոր: Արգելք չկար ջրելու տանիլ անասուն մը և ջուր քաշել անոր համար:

Դ. ՇԱՅԱԹԻ ՏԾՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ.

Նախընթաց ուրբաթ օրը տեղի կ'ունենար պատրաստութիւնը կամ Պարակելը (Մրկ. ԺԵ. 42, Ղուկ. ԻԳ. 54, Յովհ. ԺԹ. 31): Այդ պատրաստութիւնն էր կարգի զնել զգեստները, սփել կերակուրները, պատրաստել սեղանը, զառել ճրագները, որոնք պէտք է վաս միային մինչև շաբաթին աւարտը, և այլն:

Շաբաթը կը սկսէր արել մարը մտնելուն պէս (աւելի ճիշդ՝ երեք աստղ երեւ-

նալէն յետոյ . առաջին աստղին տակաւին վերջացած չէր համարուեր ուրբաթը , իսկ երկրորդ աստղը ուրբաթի և շաբաթի անջրափետն էր) , ու կը տեսէր մինչեւ արեւի յաջորդ մարզ մտնելը : Կը հնչեցնէին վեց փողեր . մին՝ գաշտային աշխատանքները գողրեցնելու համար , մին՝ արհեստանոցներն ու կրպակները փակելու համար , մին՝ ճրագները վառելու համար . միւս երեք փողերը կը յայտնէին աւարտիլը ուրբաթի անսուրբ և սկսելը շարաթի սուրբ օրուան :

Երաթիւ առտուն Տաճարին մէջ ակղի կ'ունենային երկու անարատ տարեւր գառնուկներու զենումը և իւղով շադուած երկու նաշիներու ընծայաբերութիւնը (Թիւք ի՛մ . 9-10) : Այդ օր երկու անգամ կը հաւաքրուէին սինակոկներու մէջ . նախ առաւոտուն և երկրորդ՝ երեկոյին : Առտուան հաւաքրումին կ'ազօթէին ու կ'ընթեռնուին Օրէնքն ու մարգարէութիւնները ու արամերէնի կը թարգմանէին ու կը մնկնէին անոնց երայական բնագիրները : Իսկ երեկոյեան հաւաքրումին էջ մը միայն կ'ընթեռնուին Օրէնքէն :

Ճշմարտելու համար եսայիի (ԿԱ . 10) մէկ հատուածը («Զգեցոյ ինձ պատմուճան ուրախութեան») Հրեաները հոգ կը տանէին հազնիլ իրենց ամենէն զեղեցիկ զգեստները և ուրախութեամբ անցընել այդ օրը : Պատուական սկզան կը վայելէին երեք անգամ . մէկը՝ ուրբաթ երեկոյին , այսինքն՝ շարաթի սկզբաւը ուրախութեանը , միւսը՝ շարաթ օրուան միջօրէին և երրորդը՝ յետմիջօրէին :

Սփիւռքի Հրեաներն ալ խստիւ կը պահէին շարաթը : Որովհետեւ շարաթի օրէնքը գերադաս էր զինուորական օրէնքէն , այդ պատճառաւ Հռոմայիցիք պատկացուցին Հրեաները զինուորական ծառայութիւնէ : Ասկէ զատ . Օգոստոս կայսր արտօնեց անոնց շարաթ օրերը չերեխի դատարաններու մէջ , ու համայց որ Հրեաները հետեւալ օրը ներկայանան զրամի և ցորենի հասարակաց բաշխումին , որոնք շարաթ օրերը տեղի կ'ունենային ըստ սովորութեան :

Ե. ՇԱԲԱԼԹԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ՄԷջ .

Աստուածորդին Յիսուս յայտարարեց թէ ինք է տէրը շարաթին ու չկամեցաւ

որ շարաթի օրէնքը բռնի պարտադրուի մարզոց : Ասկէ զատ՝ Անիկա բնակուն օրէնքը գերադաս համարեցաւ ծիսական օրէնքէն , և թոյլ տուաւ իր առաքեալներուն՝ որ այդ օրը իրենց քաղցը յագեցնելու համար արտէ մը հասկ կորպին և ուտին՝ Մեր Տէրը շարաթ օր մը ժողովրդանոցն մէջ բժշկից մարգու մը զօսացած ձեռքը և երտսաղէմի մէջ՝ երեսունութ տարուան անդամալոյնձը , հոչակելով՝ թէ ունէ զրական օրէնք չի կրնար խափանել Աստուածոյ գործը : Նոյն քաղաքին մէջ ուրիշ շարաթ օր մը բացաւ ի ծնէ կոյրին աչքը : Գալիւլայի մէկ ժողովրդանոցին մէջ շարաթ օր մը հրաշքով ուղղեց կնոջ մը կորացած մէջքը : Քիչ յետոյ , շարաթ օր մը դարձաւ , փարիսեցիի մը տան մէջ ջրզողեալ հիւանդ մը բժշկից :

Այսպէս ամենուրեք աստուածային չարգապետը կ'օգտուէր ներկայացած առութներէն՝ աւելի լայն ու աւելի մարդկայնական խմաս մը տալու համար շարաթի օրէնքին , դատապարտելով Փարիսեցոց սկզմ ու սին բժախնդրութիւնները :

Կը կարդանք Գործք Առաքելոցին մէջ՝ որ առաքեալները յաճախ շարաթ օրերը կը մտնէին Սփիւռքի սինակոկները , ինչպէս կ'ընէր իրենց Վարդապետը Հրեաստանի մէջ , ու կը քարոզէին Աւետարանը հոն հաւաքրուած Հրեաներուն :

Զ. ՇԱԲԱԼԹԸ ԱՐՄԻ ՀՐԵԱՆԵՐԻՒՆ Մ08 .

Երաթիւ պահպանութիւնը մինչև այսօր յուղայսկանութեան զլիսաւոր արտաքին արտայայտութիւնը եղած է : Հանգիստի կանոնը փարիսեցիական բովանդակ բժախնդրութեամբ կը գործադրուի գեռ և մասնաւոր հանդիսաւորութիւն մը տրուած է շարաթի պաշտամունքներուն : Ռարրիները արգիլուած աշխատանքներու երեսունինը տեսակներ կը թուեն ամենամանը սեղմումներով : Արգիլուած է աղօրիքով մանրելը , հետեւապէս նաև՝ ունէ բաց յընելը , արգիլուած է շէնք չինելը , հետեւապէս նաև՝ կաթը մակարդելը , ինչ որ բազմաթիւ մասունքներ միութեան մը վերածել կը նշանակէ , արգիլուած է կրսկ վառել , մինչեւ իսկ լուցիք մը՝ սիկարի համար , և եթէ կարելի յըլլոյ ոչ-հրեայի մը

(շաբթեսկոյ = շաբաթի օտարական) օգնութեանը դիմել, կը պարտաւորուին ցուըրտի և խաւորի անպատճենութեանց ևնթարկուիլ: Արգիլուած է ունէ բռու կրել, հետեւապէս չեն կրնար վրանին առնել ո՞չ զրամ, ոչ բանալիներու տրցակ, ոչ գոհարեղէն: հազիւ կրնան թաշկինակ մը ունենաւ, պայմանաւ որ զգեստի մաս կազմելու համար գօտիի ձեւ տրուի անոր: Բնաւ չեն կրնար կառք նստիլ, նուագարան ածել, զիր զրել, զործի մասին խօսիլ և պատայտի ատեն մէկ մղոնէն աւելի հետանալ իրենց բնակած քաղաքէն կամ զիւզէն:

Ռէրբաթի երեկոյեան տեղի կ'ունենայ շաբաթի ընդունելուրինը, արարողութիւն՝ որ սկսած է ԺԶ: զարէն ու իր ծագոււմը կը պարախ Ստոքէտի քապալական ուրբիներուն: Այս վերջիններս նաբարի խօսեցեալը դիմաւորելու համար ճերմակ լաթեր հագած դաշտերը կ'երթային: Մինչեւ այսօր տակաւին կ'երգուի այն ատենուան երգերէն մէկը, որուն կրկնակն է: և Եկուրը, ո՞վ սիրելիս, եկուր դիմաւորէ խօսեցեալը, դիմաւորէ՛ Շաբաթը, զոր պիտի ընդունինք քիչ յետոյու:

Եսյն երեկոյին ընտանիքին հայրը երրուն մտնէ կ'օրհնէ մանուկները և ի պատիւ իր կողակիցին կ'արտասանէ ժրազուխ կնօջ դրուտափը (Առակք Ա. 10-31), ու կը նախագահէ կիդուուի կամ շաբաթի սրբազործումի արարողութեան: Այս նպատակաւ բաժակ մը կը լիցնէ զինիով ու կ'ըսէ: ավեց օրուան մէջ ստեղծուեցան երկինքն ու երկիրը ու Աստուած հանգչեցաւ հօթներորդ օրը, կ'օրհնենք զքեզ, Տէ՛ր՝ մեր Աստուածը, տիեզերքի թագաւորը, որ ստեղծեցիր պտուզն ու որթատունկը. կ'օրհնենք զքեզ՝ որ հացը կը բռւցնես հօդէն: կ'օրհնենք զքեզ, Տէ՛ր՝ մեր Աստուածը, որ հաճեցար մեզ ու սրբացիր քու օրէնքներովզ, և, ի յիշատակ արարչագործութեան, սիրով ու հաճութեամբ բաժին տուիր մեզ շաբաթը»: Ապա սեղանակիցները կ'ըմպեն իրենց բաժակները ու կը սկսի ընթերիքը:

Առաւօտեան պաշտամունքը, ինչպէս ի հնումն, հիմակ ալ կը կայանայ Թորայի կամ Հնդամատեանի և մարզարէութիւններէն յարմար էջի մը ընթերցումին մէջ: Հնդամատեանի ընթերցումը կը տեէ մէկ

տարի: ատոր համար բաժնուած է 54 հատաւածներու: Իրենց յատուկ գարանէն կամ տապանակէն դուրս կը հանեն ընթերցման համար պէտք եղած զայրեները ու հանդիսաւորութեամբ կը զետեղին զանոնք բարձրագիր սեղանի մը վրայ, ուր կը համախոնուի ժողովուրդը՝ համբուրելու համար զայրինելը: Ներկաներէն մէկը սազմոսերգելու կը հրամիրուի նուիրական բնադիրին վրայէն: Այս պատիւը երրեմն ոճուր կը հանուի ի նպաստ բարեսիրական ձեռնարկի մը: Հրամիրեալը կը կանգնի գալարուն Հնդամատեանին քով և ուրիշ վարժ հրեայ մը եղանակով կ'ընթեռնու էշջը: Հրամիրեալը կ'արտասանէ ընթերցուածին սկիզբի և վերջի օրհնութիւնները միայն:

Երբայական ընազիրը արամերէնի և յունարէնի թարգմանելու սովորութենէն առաջ սկած է նաև զայն մեկնելու սովորութիւնը, մեկնութիւն՝ զոր կը կատարեն ուարիները և որուն շատ անգամ քարոզի ձեւ կու տան: Երբեմն, սակայն, պարզ աշխարհականներ ալ կը կատարեն այդ քարոզութիւնը: Ապա հանդիսաւորապէս և սազմոսերգութեամբ կը զետեղեն թորոն իր տապանակին մէջ: Նուիրական գալարները ֆակելէ առաջ մաղթանքներ կ'ըլլան պիտութեան և կրօնական ու քաղաքական իշխանութեանց համար: Մասնուոր պաշտամունք մըն ալ կայ, Մուսավիր (Յաւելուած), զոր սովորաբար կը կցեն առաօտեան պաշտամունքին:

Յետմիջօրէի պաշտամունքը, որ Մինիա կը կոչուի, աւելի հանդիսաւոր ու աւելի երկար կ'ըլլայ շաբաթ օրերը: Այդ միջցին կը գովարանեն սուրբ օրուոն փառքը: «Մէկ ես զուն ու մէկ է քու անունդ, և ո՞վ կը նմանի քու Խորացէլ ժողովուրդիգ, միակ ժողովուրդը երկրի վրայ: Այն ժողովուրդին, որ քուկդ է, տուիր շքեղ փառք մը, փրկութեան պատկ մը, որ է հանգիստի սուրբ օրը: Աւրախացաւ տառվ Արրահամ, բերկրեցաւ Խահակ և Յակոր ու իր օրդիքը հանգիստ վայելեցին: Մէր և չնորհաց առատութիւն, ճշմարտութիւն և հաւատարմութիւն, խաղաղութիւն և սրտի հանգստութիւն, անդորրութիւն և պահովութիւն. առո՞նք են անոր պարզեները. լիակատար հանգիստ մըն է անիկա, ինչ որ հաճոյ կը թուի քեզ»:

Երեկոյեան պաշտամունքին կամ սշաւաթի փակումնին կ'աւելցնեն ազօթքներ, զորս կ'երկարեն ի սէր գեհենի հողիներուն, որոնք, ինչպէս կը հաւատան, հանդիսակ'առնեն ու կը յազեցնեն իրենց ծարաւը այնքան ատեն՝ որքան տեէ շաբաթը։

Պաշտամունքէ զարձին՝ ընտանեօք կը փակին շաբաթը Հաբդալանով, որ կը նըշանակէ քրածանում սուրբ օրերու անսուրբ օրերէ։ Նախ ճրագ մը կը վառին, ապա ընտանիքին պետը բաժակ մը մինչև բերանը կը լեցնէ գինիով ու միւս ձեռքով կը բռնէ անուշահոտ տունկ մը։ յիտոյ կ'օրհնէ զինին ու անուշահոտ տունկը՝ և կը հո-

տոտէ զայն։ կ'օրհնէ նաև ճրազը, ու ներկաները կ'ըմպեն զինին ու անոր վերջին կաթիներէն մէկ քանին զետին կը հեղուն՝ ի նշան ուրախութեան։ մեացեալ կաթիւները ճրազին վրայ կը սրսկեն ու կը մարեն զայն։ Ասիկո նշան է լոյսի և խաւարի և սուրբի ու անսուրբի միջև եղած տարանշատութեան։

Վերջացնեկէ առաջ ըսենք՝ թէ ազատամիտ Հրեաներէն ոմանք, ինքնակամ, կիրակի օրուան կը փոխազրեն շաբաթի հանդիսան ու պաշտամունքը՝ մասսամբ կամ ամբողջովին։

Հայացոյ՝ Մ. Ե. Ն.

ԲԱՆԱՏԵՂԱԿԱՆ

ԱՐԱՐԱԾԻՆ ԱՌ ԱՐԱՐԻԶ

Խմ վաղատեղիկ Գեղամ Գուշականին

Ա.

Դուն որ ըսիր. —

«Թող լիլայ լո՛յո»,

Եւ խոսին մէջ բաժնեցիր

Երկին, երկիր եւ ովկիանու,

Մինչ բարեզօր

Լոյսիդ ի տես»

Տուրերն այս նոր

Օրինեցին նեզ.

Լուկ' զիս Տէր,

Շառայիներուն տակ լոյսերուդ

ի՛նչ փոյր, ինչ փոյր,

Թէ միշ կ'ապրիմ,

Երբ հոգւոյս մէջ խաւարն ահա

կը տարածոի, եւ օրէ օր

կը բանձրանայ.

Բարի լոյսէդ ընդ մը միայն
Թող բափանցէ հոգիէս նե՛րս.

Զաղչախ ՀԱ.Ի.Ս.Ք.ն հոն ուղէսզի
Ռ'յժ ըսանայ:

Բ.

Դուն որ ըսիր. —

Ուշ զիւերին

Թող ըղղողան ասողեր բազում,
Արշալոյսին՝

Կարիլներուն տակ ասմազուն՝

Անձրեւածին՝

Երկին զըրկէ ծիածանով

Երկիր ու ծով,

Լուկ' զիս Տէր,

Ասողերուդ տակ

Ինչ փոյք, ինչ փոյք,
թէ շարունակ
կը քափառիմ.
Երբ մըսու կայ
իմ հոգւոյս մէջ մըսու և խորին,
եւ ամէն ինչ կը մահանայ.
Ծիածանէդ երանգ մը լոկ
Պարզէ յոգիած սրտս վերեւ,
Զամբող ՅՈՅՅՈՂ հոն որպէսզի
Նորէն գրլզլայ:

Գ.

Դուն որ ըսիր. —
Եւկրի վրայ
Թող պրտղաւաս անին ծառեւ,
Զեփիւն յուշիկ երբ համբոյր տայ
Թող դողդողան վարդի թերթի,
Եւ բնուրինն յաւերժանայ
Գոյնի բոյրի մէջ շարութեր,

Լոկ' զիս Տէր,
Ծաղիկներուդ բուրումներու
Ինչ փոյք, ինչ փոյք,
Կրլամ զինով,
Եւ կը զըսնեմ ծառերուդ տակ
Մի՛ յո հոգիսի,
Զէ՞ որ հոգիս է աւերակ
Եւ ամայի,
Ծաղիկներէդ փո՛նջ մը միայն
Նետէ նըւաղ իմ սրտս ներս,
Մարող ՄէՌՈՂ հոն որպէսզի
Նորէն բոլնիկ':

2 Յունիս, 1934

Դ.

Դուն որ ըսիր. —
Թող ըլլայ կե՛անի,
Նընչող անձայն աւրերէն ես՝
Թող եւեւան
Նախաժիպար կենդանիներ.
Թուլաւարրեւ եւ զեռուններ,
Խեցեմորբիւն եւ միջաններ,
Բարձրուրեան մէջ սաւանայած
Թըռչնազգիներ,
Ծովերուն մէջ ի լիւդ եկող
Անքիւ ձուկեր,
Անտաներուն մէջ սուրացող
Բիւր զազաններ,
Եւ ամէնուն վրայ իշխան՝
ՄԱՐԴԻՆ, համաձայն՝
Պատկերիդ սուրբ, վեհ, զերիվեր,

Լոկ' զիս Տէր,
Ինչ փոյք, ինչ փոյք
Թէ միւս կապրիմ նոկայ շարժման,
Լոյսի, զոյնի,
Լոյսի բոյրի,
Լոյսի ձայնի
Ծո՛ցն յաւիտեան,
Երբ սրտս մէջ
Կայ լուրիսն դամբանային,
Երբ իմ հոգիս է զերեզման
Կիսակործան.
Քու կենարաւ ունչէդ միայն
Նո՛նչ մը հոսէ իմ սրտս նի՛րս
Նոր ուժերով ես որպէսզի
Կեանին դառնամ :

ՀՐՈՋ ՔՍԱՀՈՐԵՆՑ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՂԲԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԻ ԳԼՈՒԽԻ ԳՈՐԾՈՑ

(Ֆ. Տ. Տ. Ե. Ն. Ի. Ա. Ի. Ե. Տ. Ա. Բ. Ա. Ն. Բ.)

(Դար. Սիսն 1934, էջ 209 հ)



Երկրորդ մեծ մանրանկարը 17 ա. (պատկեր 4) Շնձայտկանն է, $21 \times 14 \frac{1}{2}$ սմ. մեծութեամբ. խմբանկարի կեղրոնում կանգնած է Յիսուս, իսկ կողքերից առետարանն ընծայարերող Առաջի Աննեցին և իւր եղբայրը Առաքել: Յիսուս երկու անդամ՝ բարձր է, քան կողքին կանգնած եղացիները, մի միջոց նրա մհեմութիւնը արտայտելու,

բան, ոսկի տառերով և նո եմ լոյս աշխարհի, որ զայ առ իս են.» զբած. ոսկեզօծ են և առետարանի թերթերի եզրները, կողքից կախուած են կազմի կոպիչները: Աջով խաչենքում է: Մօրուքը կարճ է և երկանիւղ, զլսի մազերը շազանակոյն, որ իջնում են մէջքի վերայ և երեսում են կողքերից: Բեխերը նուրբ և ծայրերը գէպի ցած թե-



(պատկեր 4)

որ զործագրուում էր և բիւզանդական մանրանկարչութեան մէջ. հազել է նա երկար, մինչեւ բորիկ ոտները հասնող տունիկայ. վերան ձգել է կարմիր երկար տոպայ ձախ թիւ վերայով, մի ծայրը մէջքին փաթաթած և բանած ձախ ձեռքում: Նոյն ձեռքում բոնել է և կազմած, բաց առետա-

քուած, չըթունքները կարմիր, բերանը կանոնաւոր, այտերը կեղրոնում թեթեւ կարմիր: Խաղաղ աչքերը ուղղուած են դիտողին: Դէմքի տպաւորութիւնը կենդանի է, բայց հանդարտ. զլսի շուրջը խաչազարդ, մեծ նիմրուս, կարմիր յատակի վերայ օսկու փոշով ծածկուած:



(սլաքիր 5)

Յիսուսի աջ կողմից կանգնած է մի զղեստառը որւած վեղարաւոր, որ վերան կապոյտ փիլոն է ձգել և որի առաջին քանցքները չնորհալի կերպով ցած են իջնում, հայկական սովորութեան համեմատ, փիլոնի վերայից ձգուած է խաչազարդ և մարմիրով, այլուրը սոկեզարդով և ծովերով վերջացած: Երկու ձեռքով, կարմիր թաշկինակի մէջ բռնել է սոկեզօծ աւետարան, որ մատուցանում է Յիսուսին: Հազել է սեին մօնեցող շատիկ, երկար՝ մինչեւ կորմիր և անկրունկ կօշիներավ սառները: Մօրուքը զորշ է և մեծ, բեխերը նոյնոքս ալեխառան: այտերը թեթև կարմիր, աչքերն ու յօնքերը ուն և կանոնաւոր: Վեղարը սուր և հայկական, փէշերն առնուած փիլոնի տակ: Գլխի վերայ սեւ թանաքով և արեւելեան բոլորզով զրուած է: «Բա, որդի Այ, ընկալ զքս սուրբ զարեւարանս ի մեղապարտէս Սահակայ իրեւ զիսերեւեշն այրոյն և ողորմաւ»:

Զախ կողմից ձեռքերն ազաչաւորի նման պարզուծ է համեմատաբար աւելի երիտասարդ մի փիզուր, հազել է զատեռած պարեզօտ, կամ երկար պատմուած ճան, կարմիր յատակի վերայ սոկի ծաղիներավ. թեթևը չեն սեղմաւած: Կօշիներն անկրունկ են, երկու կտորից, զծերով իրարից որոշուած, հման 8 ր-ի Շերենիկի կօշիներին, միայն առանց ծոսկրի: Մօրուքը մեծ է, այլից փոքր ինչ ձեղքուած և արդէն սպիտակել սկսուծ: բայց զլիսի մազերը ուն են կողքերից փիրայ իջած: Գլխարկ չունի և փերել զրուած է, և Առաքել ծառայ Այ»:

Մանրանկարի երկիրը կանոչ է, չըջանակներ կարմիր, վերան զրչով արմաւենիկը յիշեցնող բուսական զորզով ձածելուած:

Զ.

Մնացած մեծ մանրանկարները աւետարանիներն են իրենց սկզբնազարդերով, բայց այսաեղ ևս Մարգարէն ցոյց է տալիս իր ունակութիւնները, որքան և նիւթը աւանդուեան լինի. 18 ր—19 ա. Մատթէոսն է իւր սկզբնազարդով, աւետարանիշը, $20,8 \times 15,2$ սն. մեծութեամբ չըջանակի համ, նստած է առանց թիկունքի աթոռակի վերայ (պատկ. 5), որի երկու սաներն

ու նստելու տեղի մի կողքը երեւում են, զրչով զարդարուած, ոճուորպած բուսական զարդերով. հազել է երկար, մինչեւ սառներին հանող տունիկայ և ձախ թեփ վերայից ձգել կտպտաւուն տոգան, երկուսն էլ չնորհալի կերպով ծալքաւորած: Ոտներին սանզար է, որի կապերը երեւում են սառների վերայ: Զախով բռնել է բաց զիրքը, իսկ աջով եղեգնեայ զրիչը զրել վերան զրելու համար: Մօրուքը մեծ է և ծայրը թեթև երկուսի ճեղքուած, որ արդէն սպիտակել է սկսել, նոյնը և բիխերը չըթունքները եւ սիրուն ձեւակերպուած այտերը թեթև կարմրաւուն են, աչքերը մոքերի ամփոփման արտայայտութեամբ, սեւ բիբերով և ունքերով. զլիսի մազերը համեմատաբար աւելի սեւ են, հազիւ նկատելի թեթև ալեխաննութեամբ: Աւետարանչի գէմքն ուղղուած է զէպի ձախ, երեքքառորդական պրոֆիլով: Գլխի չուրջը մեծ եւ բոլորտկ նիմրուս ունի, կարմիր սատար սոկի փոշով ծածկուած:


Աւետարանչի առաջ զրուած է սեղան, որի կէս մասն է երեւում. սեղանի շըջանակը բուսական զեղեցիկ օրնամենտով. սև զանի վերայ շարուած են զրչութեան զործիքները, կարկին, մլրաս, մազազաթը ծեծելու մուշտայ և թանութաման, զոյզ զրիչներ, զանակ և քերիչներ, վերջինները, տարարազդարար կիսով շափ փչացած, ուստի և նրանց ձեր մասին պարզ զազափոր չենք կտպմում: Անզանի կողքից ձողի վերայ բարձրանում է զրակալը, բացուած օրինակով, որ յունարէնն է յիշեցնում: Աւետարանչի առաջից՝ հեռաւոր ահսարանը ճարտարապետական չէնքի մի անկիւնն է, երկու լուսամետաներով և թեք կտուրի անկիւնամատով: Նկարի Փոնը կապոյան է: Շըջանակը զարգարուած է զրաֆիկ, բուսական զեղեցիկ զարդով:

Ամբողջ մանրանկարը թողում է բարձր արուեստի տպաւորութիւն:

Ակզրնազարդը առանձին նորութիւն չէ տալիս, երկու իրար կողքի, երեքքառորդական բուլորակների մէջ զրուած է աւետարանի վերնազիրը. սկզբնազարդի մակերեսով զարդարուած է բուսական ոճաւորած մասինների մեծ և փոքր վարդեակներով. երկու լիսների մէջազգից կախ-

ուած է ձուածեւ ողկոյզ, եղերուած սոկի զծով։ Գ. ի մտաիւներն են ներքելից վերև՝ հիւսիչն, պարանահիւս օղակների մէջ անցրած՝ ձողի վերայ, չորս թեանի առաջածեր, զրի պոչը արմաւնիւկով վերջացած։ Իր առուերի մտաիւներն են ուժածեր և օղակներ, սոկւով, կապոյտով, կարմրով և սպիտակով երփնաւորած։ Լուսանցքի գորգի հիմքը մի քառակուսի է, մէջը երկրաչափական զարդերով, նրա վերայ բարձրանում է միջին մասը՝ հիւսուածքի և արմաւնիկի զարդերով և վերջաւորուում խաչով, կիսալուսնի տակ։

նող տունիկայ, ծալքերը մոյզ նարնջազոյնով ստուերած, տոգան ձգել է ձախ ուսի վերայից, փաթաթել մէջքին և փէշերը ցած թողել ծնկների վերայից, միւս մուսերով ծածկելով աղղոթներն ու ծնկները։ տոգայի զոյնը զօրչ նարնջազոյն է, ծալքերը բաց մանիչակագոյնով ստուերած։ Աջ ձեռքը, բանած զրչով, չնորհալի անփութեամբ ցած է թողել ծնկան վերայ, իսկ ձախով բռնել է ձողուոր զրակոլի վերայ բացուած իւր աւետարանը։ «Ակիզը աւետարանի յիւ քիւ։ / որպէս գրեալ Եսայի մարզ» սկսուածքով։ Ուսաչով



(պատկեր 6)

Մարկոս՝ 112 թ. (պատկեր 6) բազմած է զարձեալ յածրաթիկունք աթոռակի վերայ, մանրանկարի մեծութիւնը $22\frac{1}{2} \times 14,8$ սմ, որի ստաները և նստելու անդի կողերը զարդարուած են արմաւնիկ և այլ մտաիւներով, աւետարանիչը հազել է նառնջազոյն, լոյնաթե և մինչեւ ստաները հաս-

քերի վերայ նկատելի են սանդալի կապերը։ Մօրուքը կարճ է և սեւ, ինչպէս եւ բիսերը, իսկ զլիսի մազերը երկար և ցած իջած թիկունքից։ Քիթը, աչքերն ու յոնքերը կանոնաւոր, այտերի կեզրոնք թեթեկարմիր։ Ունի բոլորակ մեծ նիմրաւս, ոսկու փոշով ծածկուած երեսը։ Մանրանկարի

աջ և ձախ կողքերից որպէս չըջանակ, բարձրանում են ողորկ բռներով և ականթի զարգերի խոյակներով սիւները, որոնց վերայ ձգուած է բեկուած կամարը։ Քովթարը ծածկուած արմաւենիկը լիշեցնող բռնական զրաֆիկ զարգերով, անկիւններում այս զարգերի մէջ մի մի նուրբ կազմուածքով թռչուն, զէմքերն իրար ուղղած։ Պէտք է ասել արուեստի այս տեխ-

նիկան հազուազիւտ է Հայոց մէջ և մոհամետական, պարսկական արուեստի ազդեցութեան հետքեր պէտք է համարել։

Դրասեզանի պահարանի մէջ զասուուրուած են անհրաժեշտ զործիքներն ու անօթները, զանակ, մկրատ, թանաքաման, ջրամունելք։

ԳԱՄԲԵԴԻՆ ՍՐՅԵՊԱ. ՅԱԼԱԿՓԵԱՆ
(Շարունակելի)

ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ

Ա Ր Ե Ջ Ա Մ Ի Դ Ր Ա Մ Է

Հին զրամներու կարգին՝ ԱՐԾԱՄԵՍ (Արամէս) վերտառութեամբ զրամ մը կը զանուի, զոր կը նոյնացնեն զրամագէտք՝ Մովսէս Աստիւացւոյ «Արշամ»ին հետ, և կը դասեն Փաքք Շոփաց հայ թագաւորներու կարգը, չկարենաւով ուրիշ տեղ տաէ անոր. բայց մանրամասն քննութենէ և խորագնին ուսումնասիրութենէ ետք կը համոզուինք, որ Արամէսի ընծայուած այս զրամը կապագովիիոյ և կամ՝ աւելի հաւանականօրէն՝ կոմմազենէի վրայ իշխող թագաւորներէն մէկուն կը պատկանի, ոչ թէ Հայոց, և ոչ իսկ Ասրոյենի, որ այս անունով թագաւոր չի ճանշնար։

Դրամին առաջին կողմին պատկերը կը ներկայացնէ Արամէսի աջ զարձած կիսանզրին, զլուխը զղակ (calotte) և արքայական ապարօչ։ Այս զղակը՝ հակառակ վիկտոր Լանգլուայի⁽¹⁾ և Ե. Բարլոնի⁽²⁾ կարծեաց՝ «հայկական» չէ, այլ

լոտին քահանանեբու դդոկին նման գլւխազիր (coiffure) մը, որ ամբողջ մազերը կ'ընդզրկէ և ճակատէն խոպապիկներ զուրուաց, ինչպէս որ անձամբ ստուգած եւ այս պարագան։

Երկրորդ կողմը կը ներկայացնէ զէպի աջ վազող նիզակակիր ձիաւոր մը, որուն զիմուն վերև զրուած է երկու տողի վրայ՝

ΒΑΣΙΛΕΩΣ
ԱՐԾԱΜΟΥ

այսինքն՝ «Արքայի Արշամայ»։

Այս ձիաւորը շատ մեծ նմանութիւն ունի կապագովիկիոյ Արքարամնէս թագաւորին պղընձէ զրամին երկրորդ կողմին, ինչպէս կը շեշտէ Ե. Բարլոնի իր լիշեաւ պատուական զործին մէջ, երես CXCIII. Եւ կոմմազենցիք՝ Ե. քան գթ. 140ին «Ամմէս» անունով թագաւոր մը ունեցած են, որուն մայրաքաղաքն էր Սամսուատ, Շամուշատ կոմմազատ, և որուն դրամին վերտառութիւնն է ՎԱԾԻԼԵԶ ԸԱՄՕՅ,

(1) VICTOR LANGLOIS. Numismatique de l'Arménie dans l'antiquité. Paris, 1859.

(2) ERNEST BABELON. Les rois de Syrie, d'Arménie et de Commagène. Paris, 1890.

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈԲԻ ԶՐԸՆՈՐԸ

ԵԿ

Ա. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

(Նար. Սիսն 1934, էջ 212⁽⁶⁾)

Միենոյն ջրոյ տեղը անխափի կրնայ նշանակել թէ աղբիւր եւ թէ ջրիոր բառերով. այս պարագան կախում ունի արտածագումի զիրքէն, երբ պէտք կ'ըլլայ ըստ բաւականի փորել, ստորերկրեայ խորտուրտութեան մը մէջէն խոկական աղբիւրին ջուրը երեւան բերելու համար: Գըրական լեզուով, այդպիսի սովորութեան մը համաձայն համազօրութիւն կը ստանայ Այն Ռոկիլը և Պիր Եյուսը և Ռեքեկայի ու Եղիազարի հանդիպման պատմութեան մէջ փոխի ի փոխ կ'ընեն այն և պիր, աղբիւր և շրինոր, միենոյն ջուրի տեղույն չուրջը:

Այս ջրհորը տեղույն մը մէջ ուր աղբիւրները առատ են, միշտ մտքերը չի ըլփոթեր: Վերջապէս առանց խօսելու արեւմտեան զարիվայրին մասին ուր առատօրէն աղբիւրներ կան, արեւելքի կողմը ծանօթ են Այն Տաճիկ, Այն Պարսա, Պարիզինի աղբիւրները, եւ Այն Ասիա՝ Պերաղի աղբիւրը: Յակորի ջրհորէն միայն գրեթէ 500 մեղր հեռու, Այն Պալատան Հին Սիրքէմի իրը ջրոյ հայթայթիչ կը նկատուի: Իր զիրքովը երկրին մշտական բնակիչներուն վերաբերելով՝ այս աղբիւրը մատչելի չէր թափառական ցեղերուն. հակառակ պարագային անպակաս պիտի ըլլային մշտական կոխւները, որ տեղի կ'ունենային հարաւային կողմը, երկրին բնիկներուն եւ Աբրահամի և Խոսհակի հովիւներուն միջեւ:

Սիւ քէմի արեւելեան կողմի դաշտի ստորոտը հոսող ջուրէ զրկուած էր, անդւոյն երկրաբանական կողմուածքին պատճառաւ: Հողի պատուուածքը որ Պարիզինի եւ Պերաղի ստորոտէն կը չարտւնակուի թուպայի ուղղութեամբ յառաջ կը բերէ յանկարծական փափոխութիւն մը անձեւաբեր հորողոնին ջրահարթակին մէջ: Աւրեւելեան կողմը չունինք Նապլուսի հակագիծ կանոնաւոր հարթահաւասարու-

թիւններ, որոնք ծաղում կ'առնեն կայծքարի խրամատի վրայ հանգչող անթափունց կաւի խաւէն. բայց խիստ կրային խաւերէ բարձրացող սկահողերու (alluvion) թանձր կոյտ մը անթափանց կ'ըլլայ ներմուծուած կաւի խաւ մը ունենալու առափանուան: Առկէ կը հետեւի ընդմղուած զօտի մը՝ բաւական բարձր համատարած ջուրէ մը որուն առատութիւնը ստորագուառած է անձեւեներու քանակէն: Տիսնուած է որ Յակորի ջրհորը մէկ քանի երաշա ձըմեսներու հետեւանքով ցամքած կամ տառը մեզր ջուր պարունակած է քանի մը անձեւաբեր տարիներէ վերջ: Ամէն պարագայի տակ իրական առաւելութիւն մէ ունենալ այդպիսի ազգիւր մը որ անկախ կը զարձնէ կասկածուած զրացիներուն անբարեացակամութիւնն: Ու ոք պիտի ուրանայ յարգ ընծայելու շատ լու կերպով զտուած ջուրի մը համին ու թեթեւութեան մասին եւ մանաւանի մարսեցուցիչ յառափութեան՝ այնպէս որ աեղացին իրացիւնքի օրեւը հօն կը զիմնեն յաջորդական խնճոյքներուն յաջողութեամբ առկալու համար: Գոնէ այս է կարծիքը Պ. Bailey ի որ, երկար տարիներ նապլուսի բժիշկ միսիսնարը եղած է:

Ինչպէս որ ոմանք կը կարձեն, արգեօք այս ջուրին յառափութիւնն է որ Ասմարացի կինը ջրհորին բերաւ, կամ մասնաւոր յարգանքն է զոր կը տածէր հանգէպ այն մէկ նախահօր՝ սրուն կը վերագրուի այս զորձը, ըստ աւանդութեան: Յովհաննէս Աստուածարանը զանց ընկելով այս մանրամասնութիւնները մէկ մատածում միայն ունի. Ասմարացի կինը այս ջրհորը պէտք եղաւ զալ, ինչպէս Յիսուս Ասմարիացին անցաւ Պարիզինի նուիրական երան ստորոտը, սրպէպի մարդկութեան կրօնական պատմութեան մէջ արտասանէ վճռական խօսքը. Այլ եկեղեցէ ժամանակ, և այժմ իսկ է, յորժամ ճշմարիաքն երկրագուաք երկիր պագանիցն Հօր՝ հոգւով եւ ճշմարտաթեամբ (Յովին. Դ. 23): Եւ այս ապաշնորհ զաշտին մէջ ծրագրուեցաւ հոգեսր հունձքը:

Գ. Ա. ԶՐԸՆՈՐԸ
ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Այն ատենէն սկսեալ, զարմանալի խօսակցութիւնը երկրորդ կարգի վրայ զրա-

Յակորի յիշատակը : Ի՞նչ կարեռութիւն ուներ Հին Կատկարանի լսութիւնը այս ջրհորին ծագման շուրջ : Աւելի բան մը կ'ըսէ՞ Արբահամու ջրհորին մասին ի Մամրէ : Բայց ևս այնպէս ճշմարիտ կենդանի ջուրը չի ժամփքեր այս ծակին խորքէն և Հերակլէոնի զնոսարիութիւնը կը շնորհաւորէր Սիրքարի կինը որ Տիրոջը խօսքեւրէն վերջ, ակտաէր Յակորի ջրհորին տեղը : Այս կերպ զգացում մը չէին կրնար ընդունիլ աելուոյն առաջին քրիստոնեան երթեանը որ աւելի տրամադրի Ելն պահել այս տեղը իրը թանկապին ընտանեկան յիշատակարան մը : Իրապէս Քրիստոս նստածէր այս ջրհորին հորապսակին (margelle) վրայ, այն պահուն վրափաք ունեցած էր անկէ խմելու ջուրը, որ՝ խօսակցութեան խորհրդանշական նիւթը ըլլալով՝ ընդունած էր աեստի մը նույիրականութիւն որ զայն նկատէին մկրտութեան յարմար վերջապէս լուացարանի մը կերպարանքին տակ պատմութեան մէջ կը յայտնուի Յակորի ջրհորին վրայ կառուցուած առաջին յիշատակարանը, բայց ոչ թէ սովորական լուացարան մը, ինչպէս ումանք կ'ուուղն աեսնել :

333 ին Պորտոյի ու խօստորը երեք անգամ, պամ կը խօսի, և խրաքանչեւր անգամ, աւազանի խմաստով : Կեսարիոյ կուռմելիոս հարիւրապիսին լուացարանը ստուգիւ յարաբերութիւն ունի կուռնելիոսի և անոր առան մկրտութեան հետ (Գործ. մ. 48). Երուսաղէմի մէջ այն լուացարանը (balneum) ուր լուացուած են երախաները կրօնական իմաստով, կոստանդիիսանոսի պազիլիքացին ետել յստակօրէն կը նշանակէ Ա. Գերեզմանին աւազանը : Չեմ վարանիր նոյն ուղղեղիրին յիշած Յակորի ջրհորին լուացարանը ընդունելու իրը մկրտարան ուր այս տեղույն մէջ Փրկչին ներկայութեան ի յիշատակ, նէսապոլիսի եպիսկոպոսը կուգարհանդիսարապէս մկրտութիւն կատարել : Այս քաղաքին առաջին ծանօթ եպիսկոպոսը ներկայ գանուեցաւ 314 ին Անկուրիոյ և նէսոկեսարիոյ ժողովներուն և 325 ին մասնակցեցաւ Նիկիոյ ժողովին : Ան կը կոչուէր Գերմանոս : Սամարիոյ ժամանակապիրները կը խօսին անոր մասին իրը ներողամբ ոգույ տէր մէկը՝ թուլատրած ըլլալուն համար թլփատութեան սովորութիւնը հակառակ զոռվակական արգելիւ

օրինաց : Ելուսաղէմի Մակարին հետ առիթ ունեցաւ Նիկիոյ մէջ Կռատանզիանոսի մօտենալ եւ անոր հետ խօսիլ իր իրաւուութեան տակ զանուած Ա. Տեղույն մասնին Ամէն ինչ կարծեցնել կուտայ թէ Ջրհորին վրայ շինուած առաջին չէնքին հիմնազիրը Գերմանոսն էր :

Այն ատեն ի՞նչպէս բացատրել Սամարացիներուն անշահասիրութիւնը իրենց նախնաց կալուածի մասին : Կայսերական հեղինակութեան վրայ յենած սեպհական ստեան գոխանցում մը զիւրացնող եղուկոզոսին հաշտարար նկարազբովը : Կարսրիլ է առ Սամարացիները արգէն փոխարած էին Յակորի դաշտը նէսապոլիսի քաղաքը որ անկէ յետոյ կը ներկայացնէր Միւքէմը : Երգողութիւնը այն է որ 362 ին Յուլիանոս կայսեր կողմէն քրիստոնէութեան հակառակորդներուն ընձեռնուած շնորհէն օգտաւելով՝ անոնք շինեցին հոյակապ սիւնակու մը զոր կոչեցին Հելլայ հասատին, Յակորի ստացած հողամասին աստուածաշնչական անունը : Արդ, Սամարական պատմութիւնը մեղ կը սորվեցնէ թէ Յակորի կալուածը կը գոնու, էր նազլուսի հարաւային արեւածառքը, Առաւել-Այնէն 150 մեղը հնուու :

ԺԴ. զարուն Սաւելթան Քըլուանին ցըրտանալուն հետեւնքով սինակուլը փոխուեցաւ Եշ-Խարա մզկիթին ուր խօլամիերը Սամարացիներէն ստացան Յակորի և անոր սիրելի որդուոյն վերաբերեալ մէկ քունի յիշատակներ : Սակայն, ոգիով մը զոր արտամարանութիւնը չոչնչացնէր, Սամարացիները Յովուկի զիրեղմանը պահպանեցին ուտնդական տեղույն մէջ : Արդի Սամարացիները կը կարծեն գիտնալ թէ իրենց նախնիք այս տեղույն մէջ ունէին նշանաւոր սինակուլ մը զոր Հռովմայեցիք իրենց եկած ժամանակ քանդեցին Տիտոսի և Աղրիանոսի օրով : Արդիօք այն յիշատակարանն է որւուն հետքերը Վէլթէր ի նորոյ գտած էր Գայր եռաւովի մօտ :

Գալով Հաղպամանովի սինակուլին՝ ան կը հպարտանար այն զրան պատճառաւ որուն վրայ Ազգոն քահանայափետը հաստատած էր Երուսաղէմի տաճարէն բերած ողնձեայ թիւերը և զոր Աղրիանոս զիտեղած էր Գարիպինի վրայ շինուած Արամազգի մէհեանին մէջ : Շատ երկար պիտի

ըլլար պատմել հոս թէ ինչպէս անբարոյ քահանայապետը Յուլիսոնոս կայսրէն ըստացաւ այս գեղարքուհստական գործը:

Անձնուէր իշխանի մը հաւանութեամբ թոյլատրուեցաւ քրիստոնէից Յակոբի վաւերական դաշտին՝ նահապետին ջրհորին վրայ կառուցանել եկեղեցի մը որ պատասխան մը եղաւ Սամարացիներու նոր ձեռնարկին և նէշապոլիսի կրօնական շինուածքին շուրջ Հելլադ-հա-Սահմանական պատանալու իրենց յաւակնութեան։ Յերօնիմոս ակնարկելով 385 ին կատարած ճամբրութեան ցոյց կուտայ թէ Պաւղինք նէշապոլիսին անցնելով և աւելի հնուուն ակը մտնէ այն եկեղեցին որ չինուած էր Գարիպին լերան կողմը, Յակոբի ջրհորին մօտ, ուր Տէրը անօթի եւ ծարաւ նստած էր եւ կը կշտանար Սամարացի կոնջ հաւատքովը։ Միենոյն հեղինակը 390 ին կ'աւելցնէ Սիւքարի մասին Եւսեբիոսի ծանօթագրութեան սա բառերը՝ որուն փրայ կայ ևկեղեցի մը։ Այս եկեղեցին շինութիւնը 380 ին կը տաշնինք Մեծին թէսողոսի տուածին տարիներուն՝ լրացրուցած ըլլալու համար զործը Դիերմանոս եպիսկոպոսին որուն մկրտարանը արդէն կ'ուրուագրէր յետնագոյն ընդերկեայ սեղանը (crypte)։ 380 ի ճարտարապետը իր շինուածքին յատակադիմը հաստատելու համար ներշնչուեցաւ մկրտարաններու համար ըստ կամս ընդունուած խաչածե յատակադիմէն եւ իր շինութիւնը յառաջ տարաւ Յակոբի ջրհորին վրայ բռնել տալու Արդուլֆի նախագծական ստուերագրին մէջ ցոյց տրուած չորս թերուուն միացման էկտը Եփսոսոսի խաչածե պազլիքային կեղրոնին մէջ Ս. Յովհաննու դամբարանին դիրքը թերմս ճիշդ գաղափար մը տայ սամարական որբավայրին յօրինուածքի մասին։ Նախնական մըկրտարանը հաւանաբար պահելով հոս իր սկզբնական նպատակը՝ երկու սանդուղով և առանց անմիջական ծածկոյթի ընդերկեանի սեղանի (crypte) ձեռով դասի մը վանդակապատին առջիւ կը բացուէր։ Հաւատացեալք բարեպաշտութեամբ կը խմէին այն դոյլէն ուրկէ Տէրը իր ծարաւն յագեցուց։ և կ'ըսնի թէ նոյն տեղուոյն մէջ կը կատարուէին շատ բժշկութիւններ։

ՄԿՐՏԻՉ ԷՊՍ. ԱՂԱԽՆԱԽԻՆԻ
(Շարունակելի)

ԼԵՂԱՍԱՆԻ ՀԱՅԵՐԸ

ԱՅՍՈՐՈՒԽԱՆ ԼԵՀԱՀԱՅԵՐԸ

Լեհահայերը այսօր կը բնակին լվովի շրջանին գլխաւոր քաղաքներուն մէջ։ Լեհաստանի արևելեան սահմաններուն վրայ անոնց թիւը գրեթէ 5000 է։ Աւրիշ քաղաքներու մէջ ալ կը գտնուին։ Ու ամրողջ լեհաստանի մէջ անոնց ընդհանուր թիւն է չուրջ 10,000։ Անոնցմէ մէկ մասը կ'ապրին վաճառականութեամբ, իրրեւ պաշտօնեաներ, ուրիշներ կը զբաղին ազատ առարկելով, և բժիշկ, փաստաբոն, ճարտարագէտ, և հողատէր են։ Լեհաստանի հարաւոյին արևելեան մասին մէջ շատ հոգիր տակաւին Հայոց ձեռքն են։ Այդ մարզը նոյն ատեն կեղրոն է հայկական աւանդութեան և լեհ ողիի։

Լեհահայոց զգեստներն ու սովորութեանը գեռ իրենց հին ազգութեան հետքերը կը կրին և իրր այդ՝ զիւրաւ կը ճանչցուին։ Սև մազերն ու աչքերը, իրարու մօտեցող յօնքերը, արծուեառունզն քիթը, և կարճ հասակը հայոց ֆիզիկական յատկանիշներն են։ Դժուարին չէ զանոնք ճանչնալ իրենց անուններէն ալ. զրեթէ միշտ կը կոչուին անոնք Անտոնովիչ, Ճանօվիչ, Կէթանովիչ, Թէսորովիչ ևայլն։ Անոնց անունները կը պատկանին այն ժամանականներուն, երբ զեռ ընտանեկան մտկանուններ չկային։ Արդիւնքը իրենց հայրերուն անունները կ'առնուին, վրան աւելցնելով միայն ովիչ մասնիկը։ Անունները ա՛յգաբէս կը կազմուէին Հայաստանի մէջ, իրրեւ վերջաւորութիւն աւելցնելով միայն եամ մասնիկը^(*)։ Լեհահայեր պահած են իրենց ցեղական հին անունները, անոնց վրայ աւելցնելով միայն լեհական անուանակցորդ մասնիկը. զոր օրվարդանովիչ, Պողոսովիչ, ևայլն։ Արքայ Տօքթ. Յովակի թէսորութիւնը ծանօթէ ամբողջ լեհաստանի մէջ։ Անիկա լվովի որբեակուպոսն է 1902 էն ի վեր։ Անուանին է անիկա իրեւ ճարտարախօս և մատենագիր և հայրենասէր, և իրր այդ՝ շատ զնահատուած է ամբողջ լեհ ժողովուրդէն։ Լվովի

(*) Անշուշտ մասամբ միայն միշտ է, այս կարծիքը։ (Տ. Թ.՝)

Մայր եկեղեցին իր ջանքերուն շնորհիւ նորոգուեցաւ: Իր նախորդը, Խստհակ արքեպիսկոպոս Խստհակովիչ, նոյնպէս համբաւուած էր իր ճարտարխոսական տաղանդին համար: Վերջերս, բազմաթիւ հայ անուններ առ յաւէտ արձանագրուեցան Լեհաստանի պատմութեան մէջ: Տօքթ. Յավուէփ Թորոսիվիչ, բարեկամ և պաշտպան երիտասարդութեան, կրթական և ուսումնական հաստատութիւն մը հիմնեց երիտասարդաց համար, այժմ Աքարքովսքա փողոցին մէջ: Այս հաստատութեան մէջ, որ իր հիմնադրին անունը կը կրէ, կը զըտնուին բազմութիւ հայ և լեհ երիտասարդներ, որոնք կ'ուսանին զարգացած հայ քահանաներու հսկողութեան տակ: Լեհական զպրոցներ յաճախող կարգ մը երիտասարդներ կը հետեւին նաև այս վարժարանին քանի մը դասանիւթերուն: Լվովի լատին ծէսի արքեպիսկոպոսը Տօքթ. Պոլէխովի Թվարտովսքի, այս զպրոցին մէջ ստացած է իր ուսումը: Աւրիշ հայ մը, Դաւիթ Սրբամովիչ, Լվովի մէջ երիտասարդներուն համար հիմնած է գիշերօթիկ մը և ծերերուն համար՝ անկելանոց մը: Իր նկարներու հաւաքումնեն անիկա ընծայ տոււած է կրտքովիոյ ալղային թանգարանին: Նոյն այդ Մուղէսնին մէջ կայ ուրիշ բաժին մը, որ յատկացուած է ուրիշ հայու մը՝ Երազմոս Պարոնչի ընծաներուն:

Հայերը Լեհաստանի մէջ լոկ իրր մարդաբանք չեւ որ անուն շինած են. անոնք լայնորէն օգտակար եղած են նաև լեհական արուեստաներու և զիտութեանց յառաջդիմութեան: Ամենէն անուանի նկարիչներուն կարգին պէտք է յիշել Օգոստինովիչը, Անտոն Ստեփանովիչը, և Կիտան Ստեփանովիչը, որ հերոսաբար մեռաւ 1920ի ուսուլեհական պատերազմին մէջ: Իզնատիս Նիկորովիչը, բանաստեղծ եւ գրադէս, պատուոյ տեղ մը կը զրաւէ լեհ գրականութեան մէջ: Հեղինակ է բազմութիւթատրերներու մէջ և կազմի գրական մրցանակին արժանացած է 1930ին: Անոր հայրը, Յովսէփ Նիկորովիչ, հեղինակն է «Երգարան»ին, որմէ ներշնչուած է Գորնէլ Ռոյէսքի՝ լեհական աղղային երգին հնարդը:

Լեհական զիտութեան մէջ կարեւոր տեղ մը գրաւած է Ժան Պոլոս Անտոնովիչ, պատմագէտ արուեստից, որ մեծ հմտու-

թիւն ունի լեհական նկարչութեան մասին: Ուսուցչապետ եղած է Ժան Պազիմիրի Համալսարանին մէջ ի Լվով: Աւրիշ հայ մը, Պողտան Դաւիթովիչ, 25 տարիներ դասախոս եղած է նոյն Համալսարանին մէջ, և ուսուցիչ հայ լեզուի: Վախճանած է 1923 ին:

Լեհաց հնագոյն պատմութիւնն ալ ունի կարգ մը հայ անուններ: Դրիգոր Պերմանովիչ, որ Ազգային Դաստիարակութեան Յանձնածողովին կազմակերպիչներէն մին էր, Ժ. Պարու վերջերը: Անիկա հեղինակն էր նոյնպէս «Պարտիք Ուսուցչաց» անուն տեսքակի մը: Սրբայ Ստեփան Խոչչքո, ծագումով հայ, որ Ժ. Պարու վերջը կ'ապրէր, հեղինակը եղաւ առաջին լեհակայ Բառարանին, որ շարդ երկու ձեռագիր օրինակով կը պահուի կվովի հայ արքեպիսկոպուսարանին մէջ: Ժ. Պարուն, Հ. Սատոկ պարզ Դամինիկեանը գրեց հայկական պատմութիւն մը եւ նշանաւոր լեհակայերու կեանքին նկարագրութիւնը: Անիկա հեղինակ է նոյնպէս բազմաթիւ պատմական նկարագրութեանց լեհական քաղաքներու, և առաջինը եղաւ իրեւ այդ ուղղութեամբ հետազոտութիւններ կատարող: Կարու Միքուրի, Մոլտավացի հայ մը, աշոկերտ Շոսրէնի, երկար տարիներ Տնօրինը եղաւ Լվովի երաժշտանոցին: Իր կեսոնքը նուրից մեր երգահանին գործերուն ուսումնասուրութեան, և հրատարակեց անոր բոլոր գործերը: Յիսուսեան Արքայ Կարուլ գրեց բազմաթիւ կրօնական երգեր, որոնք մինչեւ յայսօր շատ ժողովրդական են, սակայն հեղինակին անունը անծանօթ կը մնայ հայութեան:

Բազմաթիւ հայեր օժանդակած են իհական մշակոյթին: Առոնք մէջ պէտք է յիշատակել Ժիւլիուս Սլովացքի, որ հայ էր մօր կողմէն:

ՔԻՒԹԻ ՀԱՅԱՔԱՂԱՔԸ

Լեհաստանի հարաւարեկեան բաժինն մէջ, ուսումնական սահմանին մօտիկը, կը դանուի Քիւթի քաղաքը: Այս քաղաքը, ուր հայերը կը բնակին Ժ. Պարու սկիզբէն ի վեր, պահած է հին հայոց բոլոր աւանդութիւնները: Անիկա այսօր աւ դեռ կը նկատուի լեհակայոց մայրաքաղաքը, բայց հայ լեզուն ծերերն է միայն որ

կը զործածին ընթացիկ կեանքի մէջ: Մասնաւոր բարբառ մըն է ան, որ կը կոչուի Քիւթիի խառնաբարբառ, վասնզի հայերէն բառերու հետ ունի նաև բազմաթիւ թուրքերէն և թաթարերէն բառեր: Առող պատճառն այն է որ իրենց նախնիքը երկար տարիներ բնակած են Արմիմ, ուր անոնց լեզուն բազում թաթար բառեր եւ խօսքի ձեւեր առած է անոնցմէ:

Քիւթիի մէջ հայեական դոլոս մը կար մէլ: Պարէն ի վեր: Մինչև անցեալ դարու կիսուն գոյութիւն ունէր անիկա, և անոր չնորհւ է որ հայ լեզուն պահուած է այդ սահմանին մէջ: Մեր օրերուն, ան չկայ այլևս, անոր համար է որ այս քաղաքին հայ երիտասարդները ա'լ չեն գիտեր իրենց լեզուն: Հայ քահանաները տակաւին կը զործածին եկեղեցական պաշտամունքի լեզուն, զոր աշխարհականները կ'անդիտանան, և որ կը կոչուի զրաբար, այսինքն զրականութեան լեզու: Բոլոր ասիտական երկիրներու մէջ, ինչպէս եւ Ամերիկա եւ Ֆրանսա եւ Իտալիա ևայլն գտնուող Հայոց առ հասարակ զործածած լեզուն արդի հայերէնն է, աշխարհաբարբ, որ երբեմն զրական լեզու ալ կը կոչուի հիմակ, ուրովհետեւ Հայոց նոր զրականութիւնը այս լեզուով է որ կը զրուի այժմ:

Քիւթիի մէջ զրոբար լեզուն միայն պահուած է: Այս քաղաքը ունի ծխական եկեղեցի մը, զոր լաւ կը ճանչնան Լեհաստանի բոլոր Հայերը: Յունիս 13 ին, Ա. Անտոնի տօնին օրը, բազմաթիւ հայեր ուխտի կ'երթան հոն. նոյն իսկ զրացի եկեղեցիներէն եկողներ կ'ըլլան: Այդ օրը, եկեղեցական պաշտամունքէն զատ՝ նուիրուած է ժողովրդական խրախճանքներու: Ա. Անտոնի տօնը շատ յարգուած է Քիւթիի մէջ: Հոն չկայ հայ տօնը մը որ այդ օրը անոր ի պատիւ բան մը ընելու պարտական չզգայ ինքզինքը: Այդ սուրբը հըրարշագործի համբաւ կը վայելէ Քիւթիի նոյն խակ Լեհերուն և Հրեաներուն մէջ: Կը պատմուի թէ անզամ մը հրդեհ ինկած էր հրէի մը տունը, ու բոցերը զրացի տուներուն վրայ կ'երկարէին, սպառնալով այրել ամբողջ չէնքը: Սեպհականատէրը ուխտ ըրտ աշտանակներ նուիրել հայոց եկեղեցին, եթէ սուրբը զադրեցնէր կրակը: Արդարեւ կրակը խսկոյն զադրեցաւ, ու տունը ա-

զատեցաւ: Հրեան աշտանակներ զնեց, ինչպէս խոստացած էր, որոնք սուրբին պատկերին առջեւ զրուեցան:

Քիւթիի համբաւուած է չուկոյի վերաբերեալ իրերով ևս, այծին միս և երշիկը նշանաւոր են հոն: Ասոնց պատրաստութիւնը հոն հին ժամանակներէ կը սկսի: մէր, զարէն լվովի մէջ կար հայ խանութիւնը, որ այծի միս կը ծախէր: Դեռ կէս զար առաջ, ի զօրու էին հոն ամսւսնութեան և տօներու հին աւանդութիւնները: Հայկական խմբեղէնները, մասնաւորաբար զատկական տօնի առթիւ պատրաստուածները, ցորենի ալիւրով և մեղրով շինուած կարկանդակներ, նշանաւոր էին ամբողջ ըլրաջանին մէջ: Այդ խմբեղէնները փաշա կը կոչուէին: Քահանան ամէն տուն կ'երթար և կ'օրհնէր զանոնք: Հաւկթախոազը ծանօթ էր երկրին բոլոր հայերուն: Մէկը պինդ հաւկիթ մը կը բռնէր իր ամին մէջ: ուրիշ մը ուրիշ կարծր հաւկիթով մը կը զարնէր անոր. որո՛ւն հաւկիթը որ կտրէր, կորսնցուցած կ'ըլլար խազը:

Լեհերուն հետ կենակցութիւնը բաւական ազդած է հայերուն վրայ, որոնք շատ մը սովորութիւններ փոխ առած են անոնցմէ: Այս բանը կ'երեսի յատկապէս ծընունդի տօնին զիշերուան հայկական երկրուն մէջ: Այս սովորութիւնը Հայաստանի մէջ չկար, և լեհերէն բոլորովին փոխ առնեւած սովորութիւն մըն է ան(*): Այս երգերուն մէկ քանին ուղղակի լեհերէնէ թարգմանուած են. ուրիշներ, թէեւ լեհ լեզուով յօրինուած, բայց զուտ հայկական նկարագիր մը ունին:

Ամսւսնութեան արարողութիւնը կատարելապէս մասնաւոր բնոյթ մը ունէր: Խօսքիապի զործողութիւնը կը կատարուէր տարեց և լուրջ երկու անձերու միջոցաւ: Տղուն խնդրանքով, անոնք աղջկան ծնողքին կ'երթային և բանակցութիւն կը կատարէին: Եթէ տղուն խնդրանքն ընդունուէր, ամուսնութեան օրը կ'օրոչէին եւ դրամական պայմաններու վրայ կը համաձայնէին: Եթէ բարի լուր մը կարենալին

(*) Կ'երեսի թէ յարգելի Տիկինը չէ իմացած բնաւթէ Հայաստանի մէջ ամէն կողմ, ինչպէս եւ հայարական ուրիշ զայրերու մէջ միշտ եղած է ծնունդի զիշերը փողոցներու մէջ եւ տուներու զուռներուն առջեւ «Աւետիս» երգելու սովորութիւնը: (Ծ. Թ.՝)

տանել տղուն, անիկա գումար մը կը նուիւրէր հեկեղեցին։ Ամուսնութենէն երկու օր առաջ, նուէրներ կը դրէր խօսնայրը խօսեցեալին. զինոց մը, զոյգ մը ձեռնոց, զոյգ մը գուլպոց, մանեակներ, և ծաղիկ։ կը դրէր նուև սանար մը։ Խօսնայրին բարեկամները կը տանէին այս նուէրները, ափսէր մը վրայ դրուած։ Խօսեցեալը, ընդունելով այս նուէրները, զանոնք բերողներուն հետ կը դրէր իրենները. շալ մը, շապիկ մը, անձեռոց մը։ Հարսնիքին նախընթօրը փեսացուն իր տանը մէջ ճաշ մը կուտար իր բարեկամներուն, և սափարիչ մը կուգար անոր հաշուոյն ածիւել զանոնք ամէնքը։ Միւնոյն ատեն խօսեցեալը նոյնպիսի ճաշ մը կուտար իր բարեկամուիններուն, որոնք պստկ մը կը շինէն իրեն համար, աղամանդէ մատանիներով և մուրտի ծիւերով։ Ամուսնութեան ծէսը յաջորդ առառուն տեղի կ'ունենար։ Արարողութենէն առաջ, ծիւական ժողովին անդամները քահանայրին հետ փեսին տունը կուգային։ Անոր վրայ օրհնուած ջուր սրսկելէ վերջ, քահանան փեսան ու անոր բարեկամները հարսին սունը կը տանէր։ Հօն ամէնքը կը չնորհաւորէին փեսան ու հարսը, որոնք կեցած էին սեմին վրայ, մինչ ամէնքը օրհնուած ջուր կը սրսկէին անոնց վրայ։ Յետոյ, ամուլը և իրենց բարեկամները, եկեղեցի կ'երթայրին, երբ եկեղեցիէն զուրս ելլէին, սահնակ կը նըստէին, ու նորէն օրհնուած ջուր կը սրսկէին անոնց վրայ, և նշաշաքար, կաղին եւ չամիչ կը նետէին վրանին։ Ամուսնացեալները առունը կ'ընդունուէին իրենց ծընողներէն, որոնք անոնց երջանկութիւն կը մաղթէին։ Յետոյ ներկայ բոլոր երիտասարդներն ու երիտասարդուիններն ու կը չնորհաւորէին, մաղթելով որ անոնք ալ ամուսնանան չուտով։ Պարերը և ուրախութիւնները կը տեէին մինչեւ յաջորդ առաւօտ ժամը 2 ը, երբ ընթրիքը կը ճաշակուէր։ Սիդանը կը բաղկանար թանէ մը, զոր կամոյակուր կը կոչեն, և որուն մէջ ալլուրէ կարկանդակ ու միս կան։ Յետոյ կը բերէին մեծ կարկանդակ մը, որ Պօլիք կը կոչուի, այսինքն «Բախոր»։ ապա կը բերէին Ալտահուրքա եփուած բրինձը, որ կը կոչուի փիլալ։ Յետոյ կուտէին միւսով լեցուած կաղամբէ տերեւներ, որմէ

վերջ անուշեղէններով կը վերջանար ճաշը։ Երեկոն կ'անցնէր պարերով և երգերով։ Ծեր կին մը, որ «հարսնիքին պառաւուց» կը կոչուէր, կը հազուեցնէր հարսը, անոր մազերուն արգուզարդը կ'ընէր։ կը հազուեցնէր նաև միւս աղջիկները, անոնց ալ մազթելով ամուսնութեան երջանկութիւնը։ Քանի մը օր եաքը, ամուսնացեալները փախայցի կ'երթայրին իրենց աղպականներուն, և կ'ընդունէին անոնց ըգդեստի և զրամական նուէրները։

Հայերը Քիւթիի մէջ հաստատուեցան մէր. զարուն սկիզբը։ Անոնց զրազումն էր տաւարարութիւն, և խազախորդ էին։ Զիւռ զաճառականութիւնն ալ կ'ընէին։ Կարպագեանց հովիտները և Պեսարտապիոյ արօտավայրերը շատ յարմար էին տաւարարութիւն։ Քիւթիացի հայերը սափեանի մորթ կը շինէին, և կենդանիններուն նարպը կը ծախէին մոմազործներուն։ Արեւելիան ծիւեր կը ծախէին ոչ միայն լեհաստանի այլ նաև Գերմանիոյ և Աւստրիոյ մէջ։ Անոնք զաճառականական ուղղակի յարարերութեան մէջ էին նոյն իսկ Հունագարիոյ հետ, և յաճախ կ'այցելէին Սէտմինկը ու մորտուտ քաղաքը։ Կը պատմնն թէ Քիւթիացի հայ մը Տօպրումացի մէջ զուարձալի պատահար մը ունեցած է։ Հօն զացած էր անիկա ծախէլու համար իր ապրանքը, որ շատ յարգի էր հունգարացի զաճառականներու համար։ Բայց այս վերջինները սովորութիւն ունէին երկար սակարկելու։ Երբ միերժեց անիկա տալիքենց ուղած վար գնով, լսեց որ անոնք հայերէն կը խօսէին իրենք իրենց մէջ։ Կ'ըսէին անոնք թէ սպրանքը ընտարի տեսակէ է. բայց պէտք է իրենց կորելին ընել ստոր զնով ձեռք բերելու համար զայն։ Զեացուց չհասկանալ անոնց խօսքերը, և յաջողեցաւ լու գնով ծախէլ զաճառքը։ Յետոյ «հունգարացի ներուն մնաք բարեկաւ ըստ հայերէն լեզուով, խօստանալով ապագային ևս օգտակար լրաւ իրենց։ — Առաջ հունգարացինները ապշեցան մնացին։

Ներկայիս Քիւթիցի հայերուն էին հարստութիւններուն յիշատակը միայն կը մնայ։ Այսօր անոնք չունին իրենց նախնիքներուն զաճառականական զիրքը, բայց խաղաղ կեանք մը կ'ապրին իրենց պատիկ քաղաքին մէջ։

ՀԱՅԿԱԿԱՐՆ ՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԷջ

Լեհաստանի մէջ, այսօր, հայոց հին բարգաւաճ դրութեան յիշատակը միայն կը մնայ, ինչպէս լսինք: Խոյն բանը պէտք է լսել հայկական մշակոյթի աւանդութիւններուն համար ևս: Լեհ մշակոյթը ա'յնպիսի մեծ աղեցութիւն մը ունեցած է հայոց վրայ, որ կարելի է լսել թէ այս վերջինները իսկական լեհեր դարձած են: Լեհերը բնաւ ոտնձգութիւն ըրած չեն հայոց կեանքին կամ սովորոյթներուն վրայ, տոսր համար է որ անոնց բարքերուն մէկ մասը անեղծ են մնացած, ու հայերը միշապահած են զիտակչութիւնը իրենց ծագումին: Անոնք մաս կազմած են լեհ պատմութեան, ու այդ երկրին տնտեսական և մշակութային զարգացման համար անոնց ըրած ճիգը անոր մէջ պիտի չնշնուի բնաւ: Զարմանալի չէ որ կարգ մը զիտաւններ ինքինքնին նուիրած են հայերուն ուսումնասիրութեանը և մեծ ջանքեր ըրած են կորուստէ փրկելու համար հայկական հնութիւնները, որպէս զի ապագայ սերունդները զիկուած չըլլան անոնցմէ:

Հայկական հնութեանց գնահատութիւնը վաղուց եղած էր, բայց զանոնք չնշնումէ պահելու համար մեծ բան մը եղած չէր դժբախտաբար մինչեւ վերջերս: 1832 ին էր որ կազմի մէջ կազմակերպուեցաւ հայկական հնութեանց ցուցահանդէս մը. ինչ որ ընդհանուր և ջերմ հնտաքըրքրութիւն արթնցուց զէպի այդ հնութիւնները, որոնց ցոյութիւնը կարծես սկսեր էր մուցուիլ: Այդ ցուցահանդէսին չնորդիր կարելի եղու ճանչնալ կամ վերցիշել Հայոց անցեալլ Լեհաստանի մէջ, անոնց ժիսական զգեստները, սկիհները, կրօնական և ոչ-կրօնական նկարները, անոնց հին նկարագրութիւնները, և պատմական գրութիւնները, ինչպէս նաև Լեհաստանի մէջ շինուած չէնքերը: Այս ցուցահանդէսին մաս կը կազմէին նմանապէս հայոց վերաբերող լեհ գրականութիւնը, ինչպէս նաև Լեհաստանի մէջ շինուած չէնքերը:

Հնութեանց ամենէն վաղնջականները Հայաստանէն բերուածներն էին. միւսնե-

րը, նորերը, կեհաստան յինուածներն էին: Անոր համար է որ անոնք բնորոշապէս շատ կը տարբերին իրարմէ: Հայ ոսկերիչները իրենց արուեստին մեծ մասը նուիրած են եկեղեցական զարգագործութեան: Շինած են սկիհներ, խաչելութիւններ, տուփեր, և յլն. ինչպէս նաև ամէն տեսակ զրուտագումի զործեր: Հայոց հին հարստութիւններէն քիչ բան պահուած են: Իրենց հարստութիւններն այդ համբաւին համար հայերը պարտ էին ժողովուրդին բոլոր մնացեալ մասներէն աւելի մեծ տուրքեր վճարել: Վատանգի ատեն, պատերազմի ժամանակ ամէնքն ալ անխտիր կը նպաստէին պետական զանձին: Շատ անգամներ չեն քաշուած նոյն խոկ ձեռք երկարելու եկեղեցոյ գանձին, քաղաքը թշնամիին նըւաճումէն փրկելու համար: Շուրջառներ և ծիսական դիպակեղներ պահուած են մինչև այսօր: Պաշտամունքի միջոցին անոնք կը զործածէին թուրք, պարսիկ և հայկական դիպակիներ: Կրօնական եւ ոչ-կրօնական նկարչութեան մասնաւոր հաւաքում մը կազմուած է: Անոր մէջ են կազմի բոլոր հայ քահանաներուն և արքեպիսկոպոսներուն պատկերները հայոց կաթոլիկ գանձալէն ի վեր, այսինքն շուրջ երեք հարիւր տարիներէ ի վեր: Անոնց մէջ կան թենեղիկտեան թոյր Արքասուհիներու պատկերներ ու, ինչպէս նաև նշանաւոր հայ ընտանիքներու: Կան նշանաւոր ձեռագիրներ եւ աւելաբան մը, որ 1198 թուականը կը կրէ: Սազմուններ, ժամագիրքեր եւ աւելի նոր աւելաբաններ, ամէնքն ալ գեղեցիկ եւ մաքուր: Անոնք յաճախ մազաղաթի վրայ են գրուած, եւ կամ տպագրութեան հին գործեր են: Չեռագիրները գեղագրուած են արուեստով եւ ճոխ զարգարանքով: Անոնց մէջ շտամանքաներներ եւս կան, որոնց մէջ կը փայլին հին մեծ հայ վարպետներու տաղանդները: Այս գիրքերէն և գրչագիրներէն կարենոր մաս մը Հայաստանէն բերուած են, մնացեալլ Լեհաստանի մէջ պատրաստուած են:

Լեհաստանի Հայկական հնութեանց կարեռագոյն հոյլը կը բաղկանայ վկայականներէ և վաւերագիրներէ, որոնց հնագոյնները 1367 թուականին կը պատկանին: Անոնց մէջ կը գտնուին Լեհաստանի հա-

յոց օրէնքներու հաւաքումներ, լվովի եւ Ստանիսլավովի հայկական իրաւագիտական գաւերագիրներ, ծննդեան և մկրտութեան վկայականներ, ցանկեր, կտակներ, յուշագրութիւններ, և յլն: Այս գաւերագիրները պատմիչներուն ցոյց կուտան Լեհահայ ժողովուրդին կեանքը, և մնձ կարեւորութիւն մ'ունին ամէն անոնց համար, որոնք կը փափաքին ճանչնալ անոր պատմութիւնը:

Լվովի ցուցահանդէսին մէջ հաւաքուած բոլոր հնութիւնները ցուցակագրը-

ուած և դասուերուած են եւ պիտի մաս կազմեն լվովի Հայկական Մուգէոնին, որ ոյժմ պատրաստուելու վրայ է: Այդ մուգէոնը պիտի պահպանէ Լեհաստանի Հայոց հնութիւնները, և կորուօտէ պիտի փրկէ զանոնք: Անիկա պիտի կառուցուի առանթեր Հայկական Մայր Եկեղեցին: Անոր մէջ պիտի տեսնենք յոյժ աղասական կերպը և թոյլատու ողին, որով վարուած են լեհերը անոնց հետ, և որուն համար իրենք ևս միշտ անձնուէր եւ հաւատորիմ եղած են այս երկրին:

ԱՆՔ ՊՐՈՊՆԵՈՒԹՎԱԸ ՔԵՕԲՐԻԻԼԵԱՆ

Է Չ Մ Ի Ա Ե Ն Ա Կ Ա Ն Թ Ա Կ Ա Կ Ա Ն Ի Ւ Ն Ե Բ

(ՍԵՊՀԱԿԱՆ “ԱԻՐԱ,, Ի”)

Բ.

Մայիս 19 ի երեկոյեան նիստում Տ. Գէորգ որբեկիսկապոս զեկուցում կարգաց Ազգային-եկեղեցական ժողովի կողմից նորը ընտիր Գերազոյն Հոգեւոր Խորհուրդին յանձնարարուած խնդիրների մասին, այն է Գերազոյն Հոգեւոր Խորհրդի աշխարհիկ պատգամաւորներից լրանալիք անգամների, Հայոց Եկեղեցու Սահմանադրութեան մշակութեան, բարեփոխութեան, տնտեսութեան կարգաւորման, նոր տուժարի, նաև հոգեւոր զպրոցի եւ այլ անհրաժեշտ կարիքների մասին, որոնց համար նորընտիր կաթուղիկոսը միջնորդութիւն պիտի յարուցանքը կառավարութեան առաջ:

Զեկուցման մասին մտքերի փոխանակութիւնից յետոյ հատեհալ օրակարգը կազմուեցաւ, որոնք անմիջական քննութեան նիւթ պիտի լինին. ա) Սահմանադրութեան նախագլուխութիւն, բ) Տնտեսական խնդիր և զ) Բարեփոխութեան հարցեր:

Գերազոյն Հ. Խորհուրդը Ազգային-եկեղեցական ժողովին ներկայացրել էր իւր

պատրաստած նախագիծը Եկեղեցու Ամենամերժութեան մասին և որոշել առաջնորդող սկզբունքները, այն է՝ ա) Վերականգնել ընտրական ժողովրդական ողին Հոյ Եկեղեցու լաւագոյն աւանդութիւնների և պատմութեան թելագրութիւնների համաձայն, բ) Ընտրութիւն առաջնորդի, թեմական և եկեղեցու խորհուրդների, քահանայութեան. զ) Պարզել և ճշգել Ընդհանրական և կիլիկիոյ Տան կաթողիկոսների, Երուսաղէմի եւ կ. Պոլսի պատրիարքների յարաբերութիւնները:

Ազգային-եկեղեցական ժողովը, խրախուսելով այդ սկզբունքները՝ որոշել էր յանձնարարել Կեղրոնական բարձր իշխանութեան՝ յատուկ մասնաժողով կազմել տալ հմտուանձերից, մշակելու Սահմանադրութեան՝ նախագիծը, աչքի առաջ ունենալով եկեղեցու աւանդական ընտրական սկզբանքը, կանոնական ճանապահով հետքհետէ մուծուած բարեփոխութիւնները եւ ժամանակակից իրաւակարգերը: Ապա այդ

Նախազգիծը պէտք է ուղարկել Կիլիկիոյ Տան կաթողիկոսին, կրուսազէմի և Կ. Պոլսի պատրիարքներին և սրանց նկատողութիւններն ու տիսութիւններն էլ ի Նըկատուի ռանենալով, խմբագրութեան հնդարկել և հաստատել հայրապետական կոնդակով ի գործադրութիւն, ներկայացնելով հետագայ Ազգային-եկեղեցական ժողովին վերջնական քննութեան և հաստատութեան:

Այս յանձնաբարութեան համաձայն կարգացում է Գերագոյն Հ. Խորհուրդի 1926 թւուին պատրաստած և ժողովին ներկայացուած նախազգիծը: Տ. Արսէն եպիսկոպոսուն ներկայացնում է ու կարգում իւր կազմած ուրուագիծը: Նիւթերի հւած ծառնօթանալուց և մաքերի փոխանակութիւն կատարուելուց յիշոյ, կազմում է Սահմանադրութեան ընդհանուր պատկերը հետեւել 15 զլուխների տրոհմամբ:

1. Հմենական կանոններ.
2. Ազգային-եկեղեցական ժողով.
3. Ամենայն Հայոց կաթողիկոս.
4. Կիլիկիոյ Տան կաթողիկոսութիւն, երուսազէմի և Կ. Պոլսի պատրիարքութիւններ.
5. Տեղակալ Ամենայն Հայոց կաթողիկոսի.
6. Գերագոյն Հոգեոր խորհուրդ.
7. Թեմական պատգամաւորական ժողով.
8. Թեմական ասածնորդ.
9. Թեմական կամ վիճակային խորհուրդ.
10. Ծխական ժողով.
11. Ծխական խորհուրդ.
12. Եկեղեցու պահպանութեան աղբուրներ.
13. Կրթական և բարեգործական հաստատութիւններ.
14. Կառավարութիւն եկեղեցական զոյքերի և հաստատութիւնների.
15. Քահանաների և սրանց որբերի և այրիների պահպանութիւն:

Ապա յանձնաբարուեցաւ Ա. Մալխանչեանին եղած նիւթերին այս 15 զլուխների համեմատ նախազիծ կազմի և բիրել ժողովի քննութեան, որ կատարուեցաւ հետագայ նիստերում, միայն թէ 6-11 զլուխների ձեւակերպումն ու խմբագրութիւնը յանձնում է Գերագոյն Հ. Խորհրդի մեայուն անդամներին, օգտուելով տրամադրելի նիւթերից:

Երկրորդ խնդիրը ևնեսականն էր: Խորհրդային Միութեան մէջ, ինչպէս բոլոր եկեղեցիները, այնպէս Հայոց եկեղեցին երաւունք չունին սեպհականութիւն, կաւուածներ և այլն ունենալու, այլ պիտի կառավարուին հաւատացեալների կամաւոր տուրքերով կամ նուէրներով: Այս մասին եւս Ազգային-եկեղեցական ժողովին որոշ չափով նիւթէ էր մատակարարուած նախկին Հոգեոր Գերագոյն Խորհրդի կողմից: Մըտքերի փախազարձութիւնից յիշոյ՝ Խորհրդի ներկայ կազմը կանգ է առնում հետաեւլ միջացների վերայ, որոնց կարգաւորութեամբ պէտք է հոգացուին անահատկան կարիքները:

Ա. Հիմնել «Լուսաւորչի լումայ» անունով կամաւոր տուրք իւ. Խիութեան և արտասահմանի բոլոր հայարնակ կեղրաններում: Գործի կազմակերպութիւնը, իրազործում ու հակոզաթիւնը յանձնաբարուում է վիճակային կեղրանական իշխանութիւններին առաջնորդների զլիսաւորութեամբ, որ անհրաժեշտութիւն է ներկայի համար: Գորառուածին և յաջող փորձըն սկսել է իւր թեմերում երուսազէմի պատրիարքութիւնը: յօյս ունինք, որ բարի օրինակը իւր հետեանքը պիտի ունենայ և միւս թեմերի և զաղութների համար:

Բ. Ռէշադութիւն դարձնել կատարուած կտակների կանոնաւոր զործագրութեան վերայ, և աշխատել այդ հիմաւորց զեղեցիկ երեսովը կենացնացնել միւր հաւատացեալների գիտակցութեան մէջ:

Գ. Խիմնուագ նուէր (զրամ, շարժական և անշարժ կայք վերջիններն արտասահմանի համար):

Դ. Տակոսային յատկացումներ յօդուամ. Աթոռի վիճակային և եկեղեցական արգիւնքներից:

Այս աղբիւրներից զոյացած եկամուաները ծախսում են Ա. Աթոռի պահպանութեան և նորոգութեան, կաթուղիկո-

սարանի, միաբանութեան և հաստատութեանների պահպանութեան և ապա բարենպատակ հաստատութիւնների և նրանց կարիքների համար, ինչպէս չքաւորների, որը երի և այլիների, արդածետների օգնութեան գործն է կամ եկեղեցիների շինութեան, նորոգութեան սժանզակութիւնը:

Վեցերորդ նիստում Տ. Գէորգ արքեպիսկոպոսը կարգում է եկեղեցու բարկիպայութեան խնդիրների մասին զեկուցում: Յայտնի է որ Հայ եկեղեցու բարեփոխութեան խնդիրը արձակութիւնը է շատ յաճախ՝ լրազրական յօդուածներով և նոյն իսկ առանձին գրքոյներով: Բայց եկեղեցական մարմինների գրադանան և քննութեան նիւթ է գտնում 1917 թուին էջմիածնում գումարուած հոգեորականների ժողովից ըսկըսած, որ նախապատրաստական աշխատանք պիտի կատարէր զալիք Ազգային-եկեղեցական ժողովի քննութեան համար: Այնուհետեւ Գ. Հ. Խորհուրդի կազմութիւնից յետոյ ըրջաբերականներով վիճակների և գերազան հոգեոր իշխանութիւնների կարծիքը հարցուեցաւ յարուցուած խնդիրների նկատմամբ, որոնցից և պատասխաններ ստացուեցան թեր ու զէմ բնաւորութեամբ: Այս նիւթերն ինկատափութիւնով, ամփափել էր Տ. Գէորգ արքեպիսկոպոսը, աւելցնելով որոշ հարցերի նկատմամբ և խր կարծիքը: ամբողջը երկու հիմնական մասերի բաժնելով՝ ծխական և ընդհանուր նկարագիր կրող խնդիրներ:

Զեկուցումը քննութեան է ենթարկուում էլետ առ էլետ և ընդհանուր գիծերով արժանանում ժողովականների հաւանաւթեաններին և առաջին նախագծի միւս մասերին հետ ուղարկել թեմերին և միւս աթոռներին ի քննութիւն, կարծիքների փոխանակութեան համար:


Այնուհետև դարձեալ մի քանի նիստ ևս շաբունակում է աշխարհիկ անդամների աշխատակցութիւնը կապուած առօրինյա և սովորական հարցերի քննութեան հետ:

Վերջին նիստում Գէրազոյն Հոգեոր Խորհուրդի անդամները չնորհակալութիւննեն յայնում աշխարհիկ անդամների աշխատակցութեան համար և ցանկութիւն յայտնում, որ նրանք հնարաւոր դարձնեն յետագայում ևս իրենց մասնակցութիւնը

ըերել ընդհանուր գործին: Ստեփան Մալխասիան և Կոստանդին Գիւնազարեան իրենց ի սրտէ յօժարութիւնն են յայտնում, մի և նոյն ժամանակ ուրախութիւնը, տեսնելով Գ. Հ. Խորհրդի անդամներին համերաշխ իրենց գործունեութեան մէջ և աջակից ն: Վեհափառութեան եկեղեցու կառավարութեան ծանր գործում:

ԻՐԱԶԵԿ

Ս. Էջմիածին, Յունիս 1934 թ.



ԽՈՐՃԱԿՐԴ ԵՒ ԽՈՍՓ

Կեսեմը վայրիկանի մը մեջ կը սահի: Խճիմի բան մը չի ան: անոր արձիքը կախում ունի իր կիրառութեանն միայն: կատարուած բարիքն է միայն որ կը մնայ, և աս'վ և որ բան մըն է կեանիքը:

*

Մարդու երկու կեանիքն ունի իր մեջ, առաջինը անգիտակից կեանին է, կենդանական կեանիքը, մեկ խօսով՝ այն կեանիքը որ կ'ապրեցնի: զինքը: միւսը, առաջինն անձեւունիքը, կամառ կեանին է, զործուն կեանիքը, այն կեանիքը զոր ինքը կ'ապրի: Արպազի կարենայ երշանիկ ըլլայ, պիսի և որ կատարաւ ներշանակութիւն մը զոյսնայ այս երկու կեանիքն էլլիքի:

Լինելը ապրիլ և եւ ապրիլը մասմել ու կամենալ է:

*

Կեանիքն օգտակարութիւնը տեսարտեան մեջ չի, այլ զործածորեան, այսինչը որ ինչ ապրած է երկար ապրած է:

*

Կեանիքը չի ոչ համայնք մը եւ ո՛չ վիշ մը, այլ ծանր զործ մը, որով թիւնաւորուած են, և զոր պիսի և պատուինիս վերշացնենի:

*

Միակ ուղին, որով կրնայ ընթանալ կեանիքը միծ պարականութիւն մը և լուրջ սկրերն են: Երեւ սկրերը կրութիւն իսկ, կամ զիր իրենց առարկաները մեռնին ալ, պարականութիւնը պիսի չի փոխուի:

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԱՄՍՈՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

Անցեալ Սեպտեմբեր ամսուանը ընթացքին Ա. Աթոռոյ Տիօնէկ Ժողովը ի նիստ գումարուեցաւ իրեն Քարչական մարմին և օթն անդամ, իսկ իրեն Կրօնական Առաքան երկու անդամ, նոյնապէս Առումնական Խորհուրդը մէկ անդամ, իւրաքանչիւրը զրազելով իր իւրաւասութեան մէջ եղած խնդիրներով։

● Եր. 1 Անգատ. — Տ. Տիրան Վլրդ. Ամման մեկնեցաւ հոգեոր և կրթական պաշտօնութ։

● Եր. 2 Անգատ. — Վերագախմանը յաջորդող կիրակին, ըստ աւանդական սովորութեան տեսչական հանդիսաւոր պատարագ մատուցուեցաւ Ա. Յարութեան մը վերահասան երաշխատոր Ս. Առաւածածին Սեղանին վրայ. քարոզեց Տ. Տիրայր Վլրդ. «Մարտիցէ այր ի սորութեան սրտի իւրոյ և բարձր եղիցի Աստուած» (Սլմ. կդ. 8) րեարանին վրայ. Ներկայացուց սիրու. ըստ հին իմաստութեան, որպէս կեզրոն մարդկային բույր կարող ութեանց, և անոնց հանաչումը որպէս իրական գնահատութիւն մարդուն բռն արցէքին որ ինքնին կը ցուցացնէ աստուածացին մեծութիւնը։

● Եր. 9 Անգատ. — Տօն Գիւտ Գուտոյ, Ա. պատարագ մատուցուեցաւ Գեթսեմանի. Տաճարին մէջ՝ Ա. Կոյսի գերեզմանին վրայ. Քարոզին էր Տ. Ասոցի Վլրդ., որ հաւատքը ներկայացուց որպէս հիմքը մարդկային գործունէութեան և միակ միշտը ըմբռնելու հոգեոր իրականութիւններ։

● Ուրբ. 14 Անգատ. — Տ. Միռն Վլրդ. Հայֆա մեկնեցաւ հոգեոր այցելութեան և աեղույն կը բրթական գործերը կարգադրելու պաշտօնութ։

● Եր. 16 Անգատ. — Ա. պատարագ մատուցուեցաւ Ա. Յակոբայ Տաճարին մէջ. քարոզեց Տ. Կիւրեղ Վլրդ. . որ անդրագաւոնալով օրուան աւետարանին՝ բացատրեց հացիքը հաւաչքը և ցոյց տուալ թէ Աստուած հոգածու է ոչ միայն մեր հոգեոր այլ և ներթական պէտքերուն, եւ թէ ներկայ անհանական տագնապին և նիւթական անձկութեան պատճառը վինտիկու է աւետարանին սկզբունքներէն խսորելուն մէջ։

● Գև. 18 Անգատ. — Լիրանանի հայ Կաթողիկէններու պատրիարքական ժիխունորդ Գերժ. Նաղպէան՝ ընկերակցութեամբ Հ. Յակոբ Վլրդ. Կիրակոսանի՝ Պատրիարքարանս այցելեց և ընդունեցաւ Լուսարարապես և Փօխանորդ Արքապաններէ; իսկ կէսօքէ ետքը երկու Արքապանները վանուցը Աւագ Թարգման Տ. Հայրիկ Վլրդ. ինտ փոխ այցելութեան գացին նազիկ երազագայծանին։

● Ուրբ. 21 Անգատ. — Զինի առտուան Ժամերգութեան՝ Միաբանութիւնը թափօրով Գիթամանիի Աստուածամօր տաճարը իջաւ, ուր հըրացափառի արարողութենէն ետքը Ա. Կոյսի գե-

թեզմանին վրայ մասսացուեցաւ հանդիսաւոր Ա. պատարագ ։ Ժամերգութիւն էր Տ. Մեսրոպ Սըրազան՝ որ յաւուր պատշաճի քարոզով մը ներկայացուց Ա. Կոյսին ձնունդը որպէս արշայոյու մատուցութեան մեծ խորհուրդին և անոր ձնուցաց օրինապահ և նախանձայոյց ոգին որպէս ախտար ձնողական պարականութեան գիտակցութեան։

● Եր. 23 Անգատ. — Ա. պատարագը մատուցուեցաւ Ա. Յարութեան տաճարի մեր վերնատան մէջ, ուր քարոզեց Տ. Միռն Վլրդ. բացարեցով թէ Աստուածոյ զազափա՛րն է մարզիկ իրեց նպատակին առաջնորդող միակ հանապարհ և այդ նպատակը՝ ճշմարտութեան և կեանք է, և ցուցուց Աստուած ըմբռնելու երկու միջնիբը միտքն ու սիրտը։

● Ուրբ. 28 Անգատ. — Պ. Շահան Գէրաբէրեան հրաւիրուած ըլլալով Ա. Աթոռոյ Ծննդայարանին և Ժառանգաւորացի ուսուցչութեան՝ Գահիքէն քաղաքա՞րն է արազիկ իրեց նպատակին առաջնորդող միակ հանապարհ և այդ նպատակը՝ ճշմարտութեան և կեանք է, և ցուցուց Աստուած ըմբռնելու երկու միջնիբը միտքն ու սիրտը։

● Եր. 30 Անգատ. — Խաչվերացի տօնին առմիւ հանդիսաւոր Ա. պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբայ Մայր տաճարին մէջ. պատարագեց Տ. Մեսրոպ Սըրազան. ըլլալով նաև յիշատակի օրը Մելիգոնեան Գերդաստանին՝ պատարագի Արքապանն պահնձացուց Մելիգոնեան հարազանիւրու աննախընթաց բարերարութիւնը շեշտելով թէ ազգային մեծ բարերարի մահն ետք առաջին յիշատակի օրն է այս որ պիսի կատարութ ամէն տարի անխափան ըստ Կարգադրութեան Տնօրէկն մոզովոյ, ի նշան երախտագիտութեան բարերարին Ա. Աթոռոյ Ծննդէպ ունեցած սիրոյն, և մաղթանքներ ըրաւ ի հանգիստ անոնց հոգիներուն Պատարագէն վերէ կատարուեցաւ մասնաւոր հոգինեան գաղատուն։

— Երեկոյեան ալ Մայր տաճարին մէջ պաշտուեցաւ Խաչվերացի թափօրին հանդիսաւոր արարոցութիւնը՝ ի ներկայաց մեծանուն պարեզագալ ներու հոծ բազմութեան։

Ե Կ Ո Ր Ճ Ա Կ Ա Լ Ի Ք Բ

Բարիզարնիկ պազմիններէն Ազնուայոց Տօբ. Համի Համաննան, որ զանազան ախիւնելով ցոյց տուած էր իր նախարարների նամենիկ Ա. Արքույն, օգասակը ցիւերու և կարեւունու մեռապիներու նախունում, ոյս անզամ եւս 500 Քամիկի զումար մը դրկած է ի նարա Անհին բարգաւաճնան։ Ա. Պատրիարք Հայր օրինութեան կննուի մը դրկեց ազնիւ նութեամբին, որուն Վարչութիւն կը յարձ իր յարձն իւ ընդհանուրութիւն։

Ա Վ Բ Բ Ձ Ա Մ Ա Տ Ո Ւ Խ Ո Ւ Խ Ի Խ Ե Խ

Ն Ա Խ Ի Խ Ա Տ Ո Ւ Խ Ո Ւ Խ Ի Խ Ե Խ

Շնորհակարեամբ թիւնանա են Աւագի՝ Բարեկարանի Այրի Տիկի Առաջատար Գ. Եռուամբեան 25 տարւ յանկացւելու համար Ա. Յարութեան սահմարդութեան։